


Մ Ի Օ Ե

Ա Մ Ս Ա Գ Ի Ր

ԱՅԿԱՅԻՆ, ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ, ԳԵՐԳԻՏԱԿԱՆ
ԵՒ ՔԱՂԱՔԱԿԱՆ


ՈՒԹՆԵՐՈՐԴ ՏԱՐԻ
ՇՐՋԱՆ ՄԻՆՍԵԱՅ



ՅԵՐՈՒՍԱԼԵՂԻՄ

Ի ՏՊԱՐԱՆԻ ՍՐԲՈՅ ՅԱԿՈՎԲԵԱՆՅ

1873



Մ Ի Յ Ն

ՈՒԹՆԵՐՈՐԻ ՏԱՐԻ
ԹԻԽ 10.

Ա Մ Ս Ա Գ Ի Ր

ՀՈԿՏԵՄԲԵՐ 31
1873.

Ա.Զ.Գ.Ա.ՅԻՆ, ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ ԵՒ ԳՐԱԳԻՏԱԿԱՆ

Հ Ե Ր Ք Ո Ւ Մ Ն Ք Ն Ն Ա Գ Ա Տ Ո Ւ Թ Ե Ա Ն

ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹԵԱՆ Հ. Մ. Վ. ՄՈՒՐԱՏԵԱՆՅԻ

Հ ԱՅՐԵՆԻՔ անուան լրագրոյն 163, 64, 65, և 66. Թուոց մէջ շարունակեալ քննադատութիւն մի երեւեցաւ Ս. Աթուոյս տպարանէն ի լրջս ընծայուած Մ. Վ. Մուրատեանցի Լիկեղեցական պատմութեան վերայ:

Քննադատութեան ոճն ու լեզուն արդէն մտանեց հեղինակը, որոյ սգին մեզ ծանօթ լինելով թերեւս չը ստատասանէ ինք, մանաւանդ որ քննադատը տեղ տեղ ինքնին կը հերքէ իւր խօսքերը, այլ քանզի իւր այդ գործով ոմանց պարզամտաց գայթակղութիւն առած կրնայ լինիլ, կը փութամք հերքել յօդուտ հասարակութեան:

Յաւախ է որ Երչարուոց խմբագիրն ալ հանդերձ իւր ծերութեամբը տակաւին չը հասկցաւ որ կկարն ու տանելութիւնը մարդուս միտքը կը խաւարեցնէ, և ողիզ դատողութիւնը կը շիտթէ, ուստի Երժ. Մ. Վ. Մուրատեանցի վերայ, մասնաւոր աւանելութիւն ունենալուն համար փութացեր է այնպիսի գայթակղեցուցիչ և անբարեպաշտ յօդուած մի իւր էջերուն մէջ վերասին օրինակել, ասով ալ գոհ չը լինելով իւր ատելութեան կրից ակնոցով խնդիրը ծանր կը տեսնէ և քննադատութեան նիւնաւոր կամ անհիմն վննեցոյ որոշումը ամենայն

Հայոց մեր^(*) Վ . Կաթողիկոսի և Ս . Սինդիկի կր թողու :

Անք կը յորդորեմք զնորին մեծապատուութիւնը որ շաճապարէ այդպէս . քանզի խնդիրն իւր կարծածին չափ ծանր չէ , այլ կրից փոշի մի է անփորձ պատնիէ մի ցանուած : զոր ճըշ մարտութեան հողմը կը ցրուէ : Եթէ Արշալոյս մարդավարութեամբ և բարխառնէական զգացմամբ մտնէր իւր սրտի խորը , մաքրէր այն տեղէն տմեն աղտերն ու բիծերը և զգար բրխառնէութիւնը եւ ճանչնար Հայաստանեայց Եկեղեցին , յայնժամ ինքնին նոյն քննադատութեան անհիմն լինելոյն որոշումը պիտի տար , և հարկ չպիտի մնար ամենայն Հայոց մեր Վ . Կաթողիկոսին և Ս . Սինդիկի գլխաւորութիւն տալ . որոց արդէն Եկեղեցական պատմութիւնը տպուած տան օրինակ մի ղրկուած է և մէկ տարի եղած է , եթէ քննադատութեան հարկ տեսնուէր՝ մինչեւ ցարդ կը բըննադատուէր : Արդէն սոյն քննադատին այսպէս անժամանակ երեւոյլը կը յայտնէ որ ուղիղ հարիէ թեկադրուած չէ :

Նոյն իսկ Արշալոյս ալ գիտէ , որ ինքն ոմանց նախանձոտաց ամբաստանութեան պատճառաւ նկատողութիւն ըրած էր , և ժամանակին իրեն ալ ղրկուած է նոյն գիրքը որ տեսնէ թէ այն ամբաստանութիւններն հիմնաւոր էին թէ անհիմն :

Արթէ Արշալոյս լուծեալ Սարկաւադի մը չափ ալ հաւատք չուներ . սրտաննեկի մի չափ ալ Հայ - Եկեղեցւոյ անդամ չէր որ այն ատենէն ցարդ գիտողութիւն մի չըրաւ և այժմ մինչեւ Սայր Աթոռոյ որոշման

յանձնելու չափ ծանր կը գտնէ . ապէց Արշալուսոյ ոգին ալ կը հասկըցուի

Իսկ մեք 'ի շինութիւն դայթակղեալ մտքերու կրկսանիմք կարծ 'ի կարծոյ հերքել . ընդ նմին և կը փութամք հանդարտութեամբ և եղբարական սիրով խրատել մեր բննարանը . կ'աղօթեմք մանաւանդ որ թերեւս ճշմարտութիւնը ճանչնալու համար Ատուած ապաշխարութիւն տայ եւ սթափեցնէ զինքը սատանայի որդայթներէն , յորոց բռնուած է իւր անհնազանդութեամբ եւ կամապաշտութեամբ :

Պ . քննադատը իւր անհմուտ եւ անբարեպաշտ խօսքերուն՝ ճշմարտութիւնը ստորուակ բռնելով կըսկսի և բռն խօսքին սկիզբէն իւր սգին կը յայտնէ . քանզի կերեւի թէ՛ լրագրաց նոյն գրքին փոքրիկ գովեստատալն ալ իրեն ծանր նստած է . նա մեծ զարմանօք ևս կը զարմանայ թէ ինչպէս մի քանի վարժապետք վայն կը գործածեն իբր անսրխալ դասագիրք : Բայց խիտա մեծ պիտի լինի իւր զարմանքը , երբ գիտնայ որ կանխապէս այն գրքին ձեռագիրն արդէն ընդունուած կը դասախօսուէր բարձր Արժարանի մի մէջ ընդ տեսչութեամբ բարձրաստիճան եւ քննելու բաւականութիւն ունեցող Եկեղեցականի մի :

Արեմն ըսել է թէ քննուած և օրինաւոր գտնուած է քանի որ այն աւտեն և այժմ ընդունուած է և դաս կը արուի :

Քննադատին այս յառաջարանին մէջ ըրած բանաստեղծական ճիգերն մեկդի թողունք և անյնինք բուն խրնդոյն . այս տեղ միայն այսչափ ըսեմք , որ այսօր ալ Հայաստանեայց Կաթողիկէ Սարտիրոս Եկեղեցին նոյն գրքալ իբր նոր զէնքով կը պատերազմի թէ Հունական թէ Պապական և թէ

(*) Չնք գիտէր թէ Արշալոյս այս հր բառն ինչու աւելցուցած է

Իողորմական եկեղեցեաց ատելութիւն և աննորոգութիւն և մոլորութեանց դէմ. և թէ կը յանդիմանէ իւր ծոցոյն մէջ սնող և իւր հացիւն ապրող մեր բննադատին նման խուճք մի դայթակղեցուցիչ տկարամիտ զաւակները. հայրենասիրական և կրօնասիրական և աւանդեամբ կը խրատէ և կը կշամբէ զանոնք, որք իբրեւ Հոյ և իբրեւ անդամ եկեղեցւոյ չեն հնազանդիր Արեւելոցի, չեն ուզեր ծառայել, որոշեալ և սեպհական գործերէ խոյս կը տան. ինքնագլուխ և ազատ լինել կը կամին Արեւելոցիէն, որ ծառայ չենին իրենց կրից, մեղաց և մոլորութեց. որք ոչ միայն կը պատարակեն Արեւելոցի արժանաւոր պաշտօնեայները, այլ և կանարգեն զիրենք հոգեպէս ճնող Հայրերը և յրնչաց կը բերեն նոցա հայրական խրատները, կը մերժեն և զբայրութիւնը և ճշմարիտ ու բրիստոնէական բարեկամութեան սէրը. որք կը վրիպին չարաչար և ուղղուել չուզելով հանապաղ յանցանքէ ՚ի յանցանս կը թաւաղին. Այս նոյն գրքով այսպէս շարունակ պատերազմելով իւր արիւնջուայ ծոցոյն մէջ միշտ պիտի պատասպարէ Հայ ազգութիւնը:

Թող սղմութեամբ կարգայ ամեն որ բովանդակ գիրքը և իմ ասածիս պիտի վկայէ. մանաւանդ 101 երեսէն մինչեւ 128 երեսը ուշի ուշով թող կարգան, ուր մեր քննադատն ալ իւր պատասխանը պիտի աւնու սա խօսքերով « Իսկ վերջինը (բրիստոնէութեան վերջին պատերազմը) ներքին էր. թերակատար բրիստոնէութենէ կամ վայրասպար հետազօտութենէ ճնուելու առած որ կը քայքայէր հաւատացեցող միութիւնը և հակառակութեամբ կը տկարացներ »:

Այլ թէ առանց հակառակութեան ոգիէն զրգուելու սիրով կարգա-

ցուի, նոյն գիրքը ծայրէ ՚ի ծայր լի է ՚ի նպատակ բրիստոնէական եկեղեցւոյ խօսքերով. բրիստոնէական բզգաջմամբ կարգալու և տեսնելու է թէ ինչպէս Արեւելոցին իւր վսեմութեամբը, սրբութեամբը և անարատութեամբը կը ներկայանայ մեզ. և ճանչնալու է թէ ո՞ք են մեր սուրբ Հայրերը և նոցա գրուածներն ու վարդապետութիւնքը, յորոց ոչ յապաւուած, ոչ երկարած և ոչ չհաւնուած կայ, այլ պատմական նկատողութիւն և գրուատ: Տեսնել պէտք է, որ նոյն գրքով հեղինակը ոչ անր ու անկախ եկեղեցի երազող է, ոչ դազու նի յարձակում կրնէ և ոչ ալ Աւրուպայէն վարձեալ է:

Արդեօք մեր ևս ազատութիւն ենք մտնելու թէ, եթէ եւրոպայէն վարձեալ մի կայ, այն ալ մեր քննադատն է, որ առանց գիտնալու Հոյաստանեայց եկեղեցւոյ անկախութիւնը, իբր թէ արդէն ուրիշ Արեւելոցիէ մը կախեալ է, ուստի անկախ Արեւելոցի երազելը յանցանք է եղեր: Այլ նոյն գիրքը կը հաստատէ որ Հոյաստանեայց սուրբ Արեւելոցին նոր չէ, Հին է. կախեալ չէ ուրիշ Արեւելոցիէ, այլ ԱնհԱն է. ուստի և նոյն գիրքը, ոչ շատ և ոչ քիչ բնաւ հակառակ չէ Հոյաստանեայց ուղղափառ սուրբ Արեւելոցւոյ ուղիվարդապետութեան:

Մեր և զբայր քննադատը առաջին անգամ միրսութեան խորհրդոյն վերայ խօսելով իւր խօսուածքին ձեւով զգացումն և բարեպաշտ ոգի չունենալը կը յայանէ. նա չը գիտէր որ բրիստոնէական Արեւելոցին նիւթապաշտ չէ:

Յիսուս Բրիստոս հաւատացեցող մտքերը նիւթէն վեր բարձրացուց և ասոր համար էր որ Արեւելոցի միջոցով ինքն իր հոգիով չէր հասկանար

Անբ Տէրը աստուածային խորհրդոց՝ մարդկան մարերը հասաւ ընկուհամար արդարեւ խորհրդաւոր նիւթեր ներկայացուց, այլ ընդ նորք եղած փրկարար խորհրդոց յառել սովբեցուց, յորում է փրկութիւնն՝ որ սրաւորեալ բանիւ և շնորհօքն Աստուծոյ և ընկալեալ ՚ի մէնջ հաստովբ:

Եկեղեցւոյ Ս. խորհուրդը, բառորում խորհուրդ, անշուշտ զգալի նշանաց վերայ կայացած են, որք անտեսանելի շնորհքը կը նշանակեն. ինչպէս են Աղբաութեան ջուրը, Հազորութեան հացն ու գինին. Արոշմի սուրբ Արևօժը, Կարգի ձեռնադրութիւնը աղօթքներն ու օծումը. Ամուսնութեան պատին և ուրիշ խորհրդաւոր արարողութիւնները. Ապաշխարութեան խոստովանութիւնն ու սրարտաւորիչ սրտուէրները, և վերջին օծման մաղթանքներն ու սրշնութիւնները: Սորա անտեսանելի շնորհաց անտանելի և զգալի նշաններն են որք իրենց նշանակածները կը ներգործեն ՚ի մեզ ՚ի ձեռն հաւատաց եւ խնդրուածաց: Խորհուրդը Եկեղեցւոյ՝ զմեզ սրբող սուրբ բաներու նշաններ են, որք իրենց մէջ սրբուեալից ձեւարտութիւնը կը նշանակեն: Ուրեմն բրիտանից հաւատքը նշանին ներքին փրկարար խորհրդոյն վերայ է, իսկ արտաքին նիւթը, ձեւն ու արարողութիւնն է առաջադրութիւն, միջոց, առիթ, օրինակ և նշան, սրովք կը հրաւիրուի և կընդունուի աստուածային շնորհքն ու փրկութիւնը: «Խորհուրդն է տեսանելի կերպ, կամ եղանակ, կամ ձեւ կամ նշան ԱՆՏԵՍԱՆՆԵԼԻ ՇՆՈՐՀԱՅ» . (Օգոս.) «Խորհուրդը Եկեղեցւոյ են ձեւք և արարողութիւնը ինչ Աստուծոյ սահմանեալք, յորս միջնորդութեամբ Ընդալի նշանները ցուցեալ եւ սու-

եալ լինի արժանապէս ընդունալոյ դորութիւն և շնորհք աստուածային» . (Սաղլամդ) . «Իր ոչ ճնցի ՚ի ջրոյ և ՚ի հողւոյ, ոչ կարէ մտանել յարքայութիւնն երկնից, զի այն որ զգեցեալ է զգեաւս մահու, զսեփից և զսրսկանութեան և ոչ կրքէր ստեալ է գտերուեական նշանն, օտարտուէ և անցաւոր. բանդի ջուրն զմտասնին արքաեական . . . (Յսնան ոսկ) :

Սերկարեկցութեան արժանիքն նապատը երբ մարմնացաւքը մարմնաւոր նիւթերու վերայ կը յառէ, և ՚ի նոցանէ միայն փրկութիւն կը բարոյէ, կը նշանակէ թէ չէ հասկցած տակուին մաշտոցի միտաութեան կանոնի մէջ յիշուած (նոգեալք ջուր)ը և Քրիստոսի ստած (՚ի Հոգւոյ ճնաւիդ) ք:

Ահաւասիկ յայտնի կերեւի որ Հայաստանեայց առաքելական ուղծիսա սուրբ եկեղեցին եւս այսպէս կը հաւատայ, և փրկութիւնն ու շնորհքը Աստուծոյ կրտսակ, որ նորք կը շնորհէ մեզ. ինչպէս որ նա ինրն քննադատն ալ մաշտոցի մէջն փայտութիւն բերած մի հաստուածովն կը հաստատէ առանց գիտնալու, թէ շնորհքը, մեղաց թույլութիւնք, Սարբ Հոգւոյն ընդամենութիւնք և Հօր Աստուծոյ որդեկրկը՝ Աստուծոյ կրտսակ սուրբ եւ հաւատքով կը խնդրուի և կընդունուի: Բայց քննադատը հաւատակութեան և մոլորապարհեաւ գտաութեան մէջ հաւատք կը սրտն, ուր գտնելք ջուրն, ինչպէս որ ջրախն և « ոչ ինչ շահեցան որք այնպէս որն դնացին » :

Բարի հագիէ թերտղութեամ շերտեր մեր քննադատը երբ սա խօսքին մէջ ազանդաւորութիւն կը գտնէ. « Պատմական յիշատակարանք՝ Հայաստանեայց Եկեղեցւոյ նկատմամբ աւանդինն ոչինչ չեն աւանդեր բրիտ-

անէ ական ներքին սովորութեանց մտ-
սին ։

Եթէ այս խօսքը ազանդաւո-
րութիւն է , ուրեմն ինքն ինչ կասէ .
Եթէ Պ . քննադատը ինքզինք Հայ -
Եկեղեցւոյ պաշտօնեաց կը համարի ե-
ւթ ձեռնադրուող բարի էր , թող ցոյց
տայր պատմական յիշատակորանոց
մէջ Հայաստանեաց Եկեղեցւոյ նը-
կատմամբ առանձին բան մի ըսուած
նորա քրիստոնէական ներքին սովորու-
թեան մասին , որով մեծ ծառայութիւն
արած պիտի լինէր իւր պաշտպանել
կարծած եկեղեցւոյն եւ ազգին , եւ ու-
րովհետեւ ինքն եւս չք պիտի կարս-
ղանայ ցոյց տալ , ուրեմն գրքին հե-
ղինակը բողոքականոց նպատաւոր
ծառայութիւն արած չէ , այլ քրիս-
տոնէական Եկեղեցւոյ նախնի վեճակը
ստորագրած է ըստ իմաստից սուրբ
գրոց եւ կարգադրութեան (Եւրաքելոց ,
նոյն ժամանակի սովորութեանց հա-
մեմատ : Այս աւարելական սովորու-
թիւնը Հայաստանեաց եկեղեցւոյ
մինչ ցարդ պահած լինէր գրքին հե-
ղինակը քիչ մի վարդ կը խասատանի .
բայց քննադատը այս տեղ տեսնել
չուզէր որ ուրիշ տեղ հերքէ : Ի՞նչ
դու , բարեպնտ ընթերցող , տասնկ
մտորամիտներու սուած թիւր բա-
ցարութենէ մի գայթակղիր . այլ
ուզիդ նկատէ եւ տես որ հեղինակի
նոյն տեղի նկարագրութիւնը որչափ
սուրբ եւ որչափ կենդանի է , որ կը
պատկերացնէ մեզ նախնի քրիստոնէ-
ական եկեղեցւոյ ներքին հրեշտակային
սուրբ ու խողաց կեանքը . այն ատեն
պիտի դիտնաս որ պատմութիւն Պատ-
մաթիւն է , Արժանադիրութիւն չէ .
Աստուածաբանութիւն չէ . ոչ Մաշ-
տոց է , ոչ ժամագիրք , ոչ շարական
եւ ոչ այլ ինչ , բայց միայն պատմու-
թիւն է , ինչ բան ու ինչ չափ որ

պատմութեան կը վերաբերի զոյն ու
այնչափը պէտք է գրուի :

Պ . քննադատը Հաղորդութեան
կենտրոն խորհրդոցն վերայ եւս խօ-
սելով գրքին հեղինակը կը դատապար-
տէ . եւ որովհետեւ այս տեղ ալ խըն-
դիրը բառի վրայ է , մեք ցոյց կը տամք
որ բառը հաւասար չը դարձցնէր :

Մեր նախնիք գործածէր են անխը-
տիր օրինակ , յիշատակ առաջադրու-
թիւն , նոյնպէս գոհութիւն տարր եւ այ-
լ ըն բառեր , առանց երբէք խորհր-
դոց սրբարար գորութեան վերայ տա-
րակուսելու : Ի՞նչ ազանդաւորք նոյն
բառերը շարաշար գործածէր են եղեր .
նորա չեն հաւատար եղեր , մեզ ինչ
փոյթ , նորա ըստ որում ազանդաւոր ,
հարկաւ չը պիտի հաւատան :

Ի՞նչ խորհուրդներ են տմանք ազանդաւո-
րաց անունը բողոքական լինելուն համար
չէին ուզէր (բողոք) բառը խօսիլ կամ
գրել . նորա տեղ ուրիշ բառ կը փնտ-
ռէին , տմանք ալ (աւտարմանակ)
ըսուելը հերետիկոսութիւն համարե-
ցան . որ աստիճան տկարամիտ մտե-
նանդութիւն են ասոնք : Մինչեւ ան-
գամ լսեցի յոմանց , որ դինի կամ օ-
ղի չը խմայները բողոքական կոնուա-
նէին , տմանք ալ կը գովէին բողոքա-
կանները հայհարութիւն չընենուն հա-
մար . այս կերպիւ թէ իրենք իրենց
ընտիր բարեմասնութիւնները ոչոք կը
յանձնեն , եւ թէ օտարաց կարծիք կը
տան թէ իրենց եկեղեցին կը թողա-
րէ այդպիսի մտրութեանց , եւ ահա
այս է կատարեալ ազիտութիւն . ուր
կէ յառաջ եկած է եւ կուգայ այնքան
սրտակոտու մեք : Ի՞նչ բառերու եւ նիւթե-
րու նային էր , որ մինչ ցարդ քրիստո-
նէական Եկեղեցին այսքան տառապե-
ցուց եւ պիտի տառապեցնէ դեռ :

Եթէ մեր քննադատին արածը հա-
կատակութիւն չէ եւ եթէ իրօք գր-

քին հեղինակը աղանդաւոր կը համարի, Ս. խորհրդոց օրինակ, նշան, և արարողութիւն անուաններ տալուն համար, չը գիտեմք ինչ պիտի համարի Հայաստանեայց Եկեղեցւոյ Արքազան Հայրապետ սրանչեւն Սահա կը, որ այսպէս կը խօսի, «Եւ հաստատեալ կայ ՚ի նոսա. (Եկեղեցիս) տէրունական սեղանն, յորոյ վերայ ՋԶԱՅՆ Եւ ՋԳԻՆԻՆ պատարագեմք, ՅՕՐԻՆԱԿ կենդանարար մարմնոյ եւ արեանն Վրիստոսի, որ միշտ անծախապէս բաշխի ՚ի մեզ, ՚ի քաւութի և ՚ի թողութիւն մեղացոյ: Հայոց Հայրապետը յօրինակ լինելն ալ կը խոստովանի, քաւիչ զօրութեանն ալ կը հաւատայ, մեր քննադատը ինչպէս կրնայ դատել հեղինակի սիրտը և ինչու կը գայթակղի նորա յօրինակ բառէն:

Սեր քննադատը որչափ յառաջ գնայ այնչափ կը մոլորի, և այնչափ կը կուրնայ, որ Եկեղեցւոյ խորհրդոց առաքելական լինելը կուրանայ. «Կը զարմանամ արդարեւ, կատէ նա, թէ գրքիս հեղինակը ինչու եկեղեցւոյ դաւանութիւնքն այսքան տարբեր կը բացատրէ, ինչու սուրբ խորհուրդքը ՚ի նշան բացատրելով առաքելական սովորութիւնք նկատել տալու այսքան կը ճգնի»: Կեցցէ Պ. քննադատը որ իւր եկեղեցւոյ խորհուրդներուն առաքելական լինելն ալ չը գիտէր. աւսէք սրչափ պժգալի է կամակորութիւնը. . . . Ի այց եթէ ըսէ որ ինքն այդ խօսքով դրոշմն ակնարկել ուղած է, լաւ, մէք եւս կը հաստատեմք, որ ինքն ալ քիչ մը վէրը թէ և առանց նշան բառն արտասանելու նշան լինելը կը դաւանի, ասելով, «Ի այց այն ատեն այժմու պէս դրոշմով կնքուիլ չը կար, այլ հաւատացեալք Առաքելոց ձեռնադրութեամբ ու աղօթիւրը

կրնդունէին զՀոգին Սուրբ: Սուրբ Եկեղեցին եւս Առաքելոց անտի այնպէս դաւանելով կը հաւատայ և օծութեամբ ու աղօթքով կը կատարէր: Եւ յս խօսքերը քննադատին են. ընթերցող լաւ խորհէ. . . .

- Եկեղեցին ինչ բանի կ'հաւատայ:
- Ս. Հոգւոյն ընդունելութեանը:
- Ի՞նչ բանով:
- Վրոշմով:

- Արեւմտեան դրոշմը Սուրբ Հոգին ընդունելու նշանը կը լինի, որով երախայն կը զօրանայ և կը զինուորի Վրիստոսի: Իհա առանց բառի եւս նոյն խօսքը կ'ըսուի, ուրեմն յանցանքը բառին է, ոչ, այլ կրից. այլ կամ մասպաշտութեան:

Քննադատին վերոյգրեալ խօսքէն սա եւս կը հասկանամք որ Սուրբ Եկեղեցին այսօր բան մի այնպիսի կերպիւ կը կոտարէ, որ Առաքելոց ժամանակ ուրիշ կերպիւ կը կատարուէր, ինչու ուրեմն գրքին Հեղինակը բողոքականաց ծառայութիւն ըրած պիտի լինի, (Հայաստանեայց սուրբ Եկեղեցին առաջին շրջանին մէջ առաքելական սովորութեամբ կը վարուէր) Ըսելուն համար: Կը տեսնէք որ մեր քննադատը իւր խօսքովը կը դատուի, Հ. Ս. Վ. Սուրբատեանցի չտաածը սա կը վճռէ, ինչու ուրեմն Եւս բողոքական կը լինի և Սա ոչ. . . . Եւս ոչ բարխարտութիւն է, ոչ քրիստոնէութիւն է և ոչ ալ ճշմարտութեան հոգիէն յառաջ եկած է:

Արժանապատիւ Հայր Սեւեբեւեդ Վ. Սուրբատեանցի Եկեղեցական պատմութիւնը երբէք ճշմարիտ ու բարեպաշտ քրիստոնէի գայթակղութիւն չը լինիր, այլ «Ենուաներն ու յողողդները կը կամակորեն իրենց անձին կորստեան համար»: Սեր քննադատը վստահակ չը գիտցածը բըն

նելու, երանի՛ թէ ինքզինք քննէր եւ չուտով ապաշխարութեան դառնար, որպէս զի քառութիւնը նորանոր յանցանք եւ եւս չը դժուարանար:

Դառնամք մեր խօսքին, Պ. քննադատը սարկաւադութեան լուծուած լինելուն համար մտացեր է որ խորհրդատեորին մէջ եւս քանի մի տեղ յիշատակ, առաջագրութիւն, Հայ, գինի եւ բաժակ բառերն յիշուած են. արդեօք ասոնցմէ եւս գայթակղեր է, եթէ չէ գայթակղեր թող ասկէց ալ չք գայթակղի:

Գրքին Հեղինակը «Լղբարց հետ հաշտուիլ եւ ապա գոհութեան հացը բեկանել», ասելուն համար դատուած է մեր քննադատէն, իբր թէ բողոքականաց այժմու դրութիւնը կակնարկէ. — ինչո՞ւ: — վասն զի սքբա, (բողոքականք) նախ կը գոհանան եւ ապա կը ճաշակեն», եղեր: Սէր եւս եղբայրական սիրով կը յորդորեմք վնքը որ Սուրբ Աւետարանի մէջ Տեառն մերոյ նոյն կենարար խորհրդոյ աւանդած տեղը քանի մի անգամ կարգոյ. ուր պիտի տեսնէ, որ Յիսուս եւս հացը կառնու, նախ կը գոհանայ կը բեկանէ, եւ ապա աշակերտաց կը տայ ու տեղու. նոյնպէս եւ բաժակը առնելով նախ կը գոհանայ, ապա կը խմէ եւ աշակերտաց կը տայ խմելու:

Բայց մեր քննադատը ինչ պիտի ասէ արդեօք, երբ գիտնայ թէ Հայաստանեայց Սուրբ Լիկեղեցին եւս 'ի Քրիստոսէ ուսեալ կենարար խորհուրդը ճաշակելէ յառաջ կը գոհանայ եւ ապա կը ճաշակէ. եւ այն միջոցին անգամ անխորաբար հաց եւ բաժակ կանուանէ եւ բողոքական եղած չը լինիր: Բայց եւս տարակուսած եմ չը գիտեմ թէ որսու գէմ է իմ խօսքս, կատարեալ Քրիստոնէի, թէ Լիբախայի, Հայո՞ւ, թէ Օտարագգւոյ. քանզի ոչ քրիստո-

նէութիւն գիտէ եւ ոչ Հայ — Լիկեղեցին կը ճանաչէ, ասանկ մարդուն ինչ խօսելու եւ ինչ հասկացնելու է. ասանկներուն համար է անշուշտ Առաքելոյն սա խօսքերը, «Սարգք ապականեալք մտօք. յամենայն ժամ ուսանին եւ երբէք 'ի գիտութիւն ճրջմարտութեան ոչ հասանին. որք ոչ երբէք եկեցցեն 'ի լաւ անդր, մտրեալք եւ մտրեցուցանիցին, այլ դու խորշեօջեր 'ի նոյանէ»:

Քրիստոնէական եկեղեցոյ նախնի Ս. Հարք անխտիր գործածեր են իբր նուիրական բառեր նշան, յիշատակ, հաց, գինի, օրինակ, ջուր, իւղ, մեռ ծն, բառերը, եւ կը խոստովանին որ Լիկեղեցւոյ խորհուրդք ըստ արտաքին կատարման իրենց նշանակած ներքին շնորհաց արտաքին նշաններն են. համայն եւ այնպէս խորհրդոց՝ փրկագործութիւն մատակարարելն ալ կը խոստովանին եւ ամենայն ջերմեռանդութեամբ կը հաւատան. զոր օրինակ «Բնդ տեսակաւ հացի տրուեալ լինի բեզ մարմին եւ ընդ տեսակաւ գինոյ տուեալ լինի արիւն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի»: «Արդ՝ սովորութիւն ունիմք զայն հաց միշտ 'ի վառս եւ 'ի յիշատակ Քրիստոսի օրհնել Քանզի զեղման 'ի վերայ մեր փրկչին շնորհաց՝ տուան յիշատակք, գոհութիւնն աւրք, եւ մեռնն սրբարար, տօնք տէրունականք եւ այլն Ապա եթէ յայլզանէ ('ի հաւատոյ եւ 'ի սիրոյ) կատարողքն վրիպին, զինչ եւ գործեն՝ 'ի նանիր գանգաշեն. զինա ոչ թէ 'ի տարրն հայե կամ 'ի նիւթըն՝ աննիւթն բնութիւն, այլ 'ի հօգին եւ 'ի սէրն՝ որով տարրն ընծայի: Օր 'ի Քրիստոս Յիսուս, ասէ առաքեալն Պաւղոս, ոչ այլ ինչ բայց միայն հաւատք սիրով յաջողեալք Վինին՝ նոր ուխտին արեան յիշատակ,

Արդ որպէս դժողբեալ պատկերն ոչ է կենդանի և ոչ կենդանացուցանել ունի զօրութիւն, այսպէս և սա թէ լոկ օրինակ էր, ոչ ինքն կենդանի և ոչ զայլս սրբեր: (Լամբր):

Մհաւաթիկ այս ամեն խօսքերէն յայտնի է որ լոկ բաւերու և նիւթե ղու չընայիր ճշմարիտ հաւատացեալք, այլ հաւատով և սիրով նորա ներքին ճշմարտութեան և հողւոյն:

Ճշմարիտ հաւատացեալն ինչպէս պիտի գայ թափել այն բառերէն զորանախնիր հաւատով արտասանեցին, բարոզեցին, մեղ աւանդեցին և նոյն հաւատառուն հաւատարով մեռան: Մի թէ ճշմարիտ քրիստոնեայն չը գիտէր, որ ՚ի յաւաթիւնն եւ ՚ի թողութիւնն դաւանածք մի գերազոյն բան է, մի անհաս խորհուրդ է և արքայ արծու թիկամք և բանիւնն Յիսուսի սրունկ թէ բողբոսկանք չէն հաւատար՝ կը նշանակէ թէ Յիսուսի խօսքին և կամքին ոչ արժէք և ոչ հաւատար կրնձայնէն, թէ աւետարանը չէն հասկանար, թէ ուրիշ նշկատում մի ունիին, թէ . . . ինչ և ինչէ, մեղ ինչ փոյթ, անոնց համար մեր աւանդ բնե՛նդէ՛նք, մեր հաւատար փոխենք, պատմութիւն խարդախենք, քան լիցի, նորա ինչ կուզեն թող ասեն, մենք մերը պիտի թող բանենք, շերիք է այդ յիմարութիւնը, հերիք է որ մինեւ ցարդ ատով ինչեր կարուսիրք:

Մի թէ մեր չեմք կարգար Աւաթելոյն սա կրօնթացիս գրածը, ուր շայ և օրհնութիւն բաժակ կանուանէ, բայց և սրանցիկ կերպիւ նորա փրկագործութիւնը կուսուցանէ: Արդ քանի որ Աւաթեալը օրհնութիւնն բաժակ, բեկումն հացի և այլն կասէ, ինչպէս մեր քննադատը Մուրաւանցի բառերէն կը խրատի:

Յիրաւի ես կը ցուեմ և կը դար-

մանամ միանգամայն ակունկով մարդ մի, որ կրկն յորձանքին առ ջուլ խնամ այսպէս քարէ քար կը դարնուի:

Կիկեղեցոյ ծառայել չուզող և շատախօսութիւնք բաւեն ու կիրքը պաշտել ուզող մեր քննադատը այժմ էլ ըր բարեպաշտ կը ձեւանայ և իւր կիրքն յագեցնելու համար յանցանք չը գտնելով խեղճ փէժփնդրու թեամբ բարեքամ էր (կրօնքիս հայկոցեց կը պահուց, բայց իւր խօսքերը կը յայտնեն, որ ինքը ոչ բարեպաշտ է և ոչ ալ կը բճակասն ակնածութիւն և երկիւղաճութիւն ունի. վասն զի եթէ ունենար, այսպէս խարէական ձեւերով և անհմտութեամբ խորհրդոց քննութեան չը պիտի մաներ խորհուրդք սէր և հաւատար կը դրահանջեն և ոչ թէ խօսք ինչպէս կը խօսի Վաթրոնայցիս Վահ ՚ի սա (՚ի խորհուրդ սուրբ պատարագին) հատանէ միայն հաւատ և տափու մե և ոչ թէ յօդուած բանի և օրինակացու ՚ի թէ մեր քննադատը ճշմարտութիւնը սիրէր, եթէ այլ իմն ուզուց թե լրագրութեան շանար, գէթ պիտի յիշէր որ շ. Մուրաւանցի շարագրած Կիկեղեցական պատմութիւնը պատմութիւն էր և ոչ կրօնագիտութիւն և այլն:

Պէտք է յիշէր որ Կիկեղեցական պատմութիւնը դասագիրք լինելով գոյն կարգացող աշակերտը արդէն չին ու Այր Կաակարանի պատմութիւն և կրօնագիտութիւն կարգացած տիտի լինի, ուստի իրբեք յարդ դասագիրք, հարկ չը կար կրօնական նիւթոց սահմանին և նշանակութեանց վերայ երկար խօսիլ, զորս արդէն ուրիշ դասագրքերով ուսուցած էր, այլ իբր պատմութիւն ժամանակին եղածներն յիշել հարկ էր և այնպէս արած է:

Մեր քննադատը անպիտան բա-

« Էն ալ կը գայթակղի եղեր, ինչ յողորմութիւն հաւանք, որ ամեն հողմէ կը շարժի: Մեր գիտեմք որ օրէնքն անգամ երկար սովորութեամբ հաստատութիւն կը գտնէ: Այլէ առանց հեղինակի անուշագրութեամբ գրացած սովորութիւնը, այլ է գերագոյն հեղինակէ մի ոկիւղն առած: Ընդունուած և յստիս կրկնութեամբ երկար դարերով սովորութիւն եղած քան մի, Ալիեղեցական պատմութեան Հեղինակը իւր գրքով կրնդունի որ Ալիեղեցւոյ խորհուրդներն Հայաստանեայց եկեղեցին ՚ի Վրիտանոսէ և Առաքելոց անտի ուսած, և նոյնը սովորութեամբ, յարատեւ կատարելով մինչեւ ջարդ հասուցած է, ուրեմն Պ. քննադատը թող քիչ մի խորհի գիտնալու համար թէ ինքն ինչ մղորութեանց մէջ ինկած է, և նախ քան զայլ՝ ինքզինք թող դատէ կամ ճշմարտ բարեկամի մը դատաստանին ենթարկէ իւր անձը:

Ամուսնութեան համար քննադատին գիտցածէն աւելին ըսուած է նոյն գրքին մէջ, նմանապէս ձեռնագրութեան և վերջին օժման համար անկէ աւելին ասելոց կարեւորութիւն չը կար: Պ. քննադատը վերջին օժման համար խօսած ատենն ալ կը խոստովանի որ ազգաց սովորութիւնք այժմ քիչ շատ կը տարբերին առաքելոց սովորութենէն, որով իւր խօսքին համեմատ ինքզինք կը դատասպարտէ իր բողոքական. քանզի ասել է, որ կար ժամանակ մի որ այժմեանէն տարբեր, այսինքն Առաքելական սովորութեամբ կը փարուէր Ալիեղեցին:

Այս համառօտ բացատրութիւններէն և օրինակներէն կ'երևի յայտնուոյն որ Հայաստանեայց Ալիեղեցւոյն հակառակ չէ Սեւ քիսեղեկ Վ. Սուրբ տեանցի Ալիեղեցական պատմութիւնը,

զոր ճշմարտ Հայն իւր հաւատոյ հաստատութեանքն արդէն ձեռագիրը կարգացեր ընդուներ և (կարծեմ առանց հեղինակին իսկ գիտութեան) դպրոցին մէջ դասախօսած էր, իսկ չը կամ Հայր զոյն խմբեղու ելերէ. և ինչ հոգ, միթէ այն կենաց Վիքր, այն սրբութեան և 'ստուածանմանութեան առաջնորդ Ս. Աւետարանը շարաշար չը մեկնեցին մարդիկ, և միթէ նորա պայծառութիւնը ազարակցան, քան լիցի, այլ առաւել պայծառ փայլեցաւ և տարածեցաւ, քանզի ճշմարտութիւնը չը ծածկուիր:

Պ. քննադատը ինքն ալ գիտէ որ Սեւ քիսեղեկ Վ. Սուրբ տեանցը ապաշխարութեան խորհրդոյ ինչ լինելը և որչափ կարեւոր լինելը կը հասկանայ, եւ կուսուցանէ. բայց ինքն փոխանակ նորա գրքին մէջ որոնելու, թող իւր սրտին մէջ որոնէ եւ եթէ ինքն ճշմարտութեամբ կղզայ արաջ խարութեան կարեւորութիւնը, պէտք էր մինչեւ ջարդ շուտով ապաշխարէր, քանզի ինքն շատ կարօտ է այդ կենսաւէտ դեղին:

Սերք այսչափը բաւ համարելով կը խրատեմք զինքը եղբայրական սիրով որ յանցանք յանցանաց վերայ չը բարդէ. քանզի ատով մարդ չարդարանար, այլ յանցանքն դժալով, ճանչնալով, զղջալով և ապաշխարելով:

Ար վերջացնեմք խօսքերնիս Աստուծոյ շնորհքը մաղթելով իրեն համար:

ԲՐԻՍՏՈՍԻ ԷՇԻՄՈՒՏ ԱՇԱԿԵՐՏԸ

Երկնաւոր վարդապետն Յիսուս միշտ շրջապատուած էր ժողովրդոց մեծ բազմութենէն և իւր աշակերտաց փոքրիկ հօտէն, շատ մեծամեծ հրաշքներով, քարոզութեամբ և բարերարութեամբ բոլոր շրջակայ գաւառներուն սիրելի ու ցանկալի եղած էր: Ամեն ոք կը բաղձար զինքը տեսնել, ամեն տուն կողզէր հիւրնկալել և ծառայութիւն մի մատուցանել, ամեն գաւառ կը փափագէր զայն իրեն իշխան ունենալ: Քանզի նորա ձեռքերէն գթութիւն ու մարդասիրութիւն կը սփռէր, նորա ամեն մէկ խօսքերը անոնց մտիթարութիւն և կենդանութիւն կը շնորհէր: Սակայն նա անկարօտ էր, աւելորդ պիտոյից հոգ չունէր, նորա թաղաւորութիւնը այս աշխարհէն չէր. նա նիւթական փառքերէ և սին պարծանքներէ կը խուսէր. նորա փառքն էր քարոզել և բարերարել: նա չէր կամէր առանց բարիք բնելու օր անցնել, շարունակ իր նամբ և բարութիւն կը մատակարարէր ամենուն:

Օր մի երբ այսպէս մեծամեծ երաստիքներով փառաւորուած էր ժողովուրդէն իւր աշակերտներով տափարակ տեղ մի իջաւ քիչ մի հանգիստ առնելու և ժողովրդեան օգտի համար նոր բարիքներ պատրաստելու:

Այն տեղէն սրտի ցաւօք թշուառ ժողովրդեան վերայ նայեցաւ, տեսաւ զանոնք որ դպրաց, փարիսեցւոց, օրէնքագիտաց և քահանայից անհոգութեամբը, ազխութեամբը, փառասիրութեամբը, մոլորութեամբ ու երեսպաշտ կեղծաւորութեամբը զուրկ մը նայեց եւ ամեն բանէ, զուրկ ճշմարիտ առաջնորդէ, զուրկ անձնադիր հովիտներէ, զուրկ Աստուծոյ խօսքը

լսելու միջոցներէ և վերջապէս տեսաւ որ զուրկ կը գտնուին բոլոր հոգեւոր մտիթարութենէ, եւ տեսաւ որ ցրուած են անհովիտ ուխտարներու նման, վշտացաւ, և արգահատական կերպիւ անտառու մ սիրով լցուած խօսեցաւ աշակերտաց հետ ասելով «Հունձք բազումք են և մշակք սակաւ, արդ ազաչեցէք զոտեր հնձոյն զի հանցէ մշակրս ՚ի հունձս իւր ու:»

Մարդասիրութեամբ և հայրական գթով լեցուած էր Յիսուսի սիրտը եւ կողզէր ժողովրդեան հոգեւոր պիտոյիցը նպաստել. ուստի նոցա թշուառութեան վերայ զգացած վիշտը եւ նոցա պիտոյքը աշակերտաց յայտնելով ուսոյց որ նոքա եւս իրեն նմանին այս յայտարարութեամբ կամեցաւ աղպաւորել նոցա մէջ իւրեանց տապաքայ պաշտօնի սրբաւորութիւնքը. ուսոյց թէ նոքա մեծ հոգ պէտք է ունենան ժողովրդեան վերայ և նոցա հոգեւոր պիտոյից համար փայթ ևւ ջանք չը խնայեն. ուսոյց որ նոքա հանգրտութիւն, փառք և պարծանք պէտք է համարին միայն իրենց ուսուցած, կրթած, բարբերինն ուղղած և մեղքերէ ազատ մնալ վարժեցուցած ժողովուրդը, և ոչ բնաւ երկրաւոր ուրիշ որ և իցէ բան: Այս կերպով յորդորեց զանոնք իրեն նմանիլ եւ պատրաստեց զանոնք ի կեն ճշմարիտ աշակերտներ լինելու, «Էրիք է, ըսաւ, որ աշակերտը իւր վարժապետին պէս լինի ու, դուք եւս պէտք է այժմէն ինձ նմանիք սրտով, խորհրդով և գործով:

Հուսկ ապա, զանոնք այսպէս հրահանդէլէ վերջը որոշում ըրաւ եւ նոցա մէջէն տասներկու հոգի ընտրեց, ինչպէս ուրիշ անգամ ալ եօթմանասուն աշակերտներ, եւ զանոնք զոգ զոգ զրկեց ժողովրդեան քարոզելու, ուսուցանելու, նոցա հոգեւոր ու

մարտի աւար տխարեան զերեկս բռնակ-
լու, մեղաց ծառայութենէն ազատե-
լու և Աստուծոյ արքայութեան ծա-
նայութենէն նոցա ուսուցանելու եւ ա-
ռայնորդելու համար:

Մեծ ու Ասեմ էր այս պաշտօնը,
հարկաւ ու բեմն զրկուողէն ալ մեծա-
մեծ հանգամանքներ կը պահանջուէր:
Նա՛ր արտօնութիւններ, զրկուիտ խաւ-
քերն ու նշանը պիտի ունենար: Այս
ամէնը տուաւ Յիսուս ընդունակ և
զողնեալուն: Սոյն պաշտօնը յանձնած
ատեն իբրեւ անհրաժեշտ հարկ, պաշ-
տօնին յարակից և իբր որոշիչ հան-
գամանք քանի մի խրատներ և նշան-
ներ տուաւ, որոց բովանդակութիւ-
նն է. — Սեփական ինչքը, աւելորդ
պէտքը, մարմնոյ հոգեբը, փափու-
թիւնը և այլն ատել, իրենց յանձնը
լած պաշտօնէն կատարելէ զերեկս ար-
գելող ամեն բան մինչեւ իսկ իրենց
կեանքը արհամարհել, անգագար չը-
ջիլ և Աստուծոյ խօսքը քարոզելու ըզ-
բազիլ: Հրամայեց որ կերակրոց համար
իրենց ատարածակը չը սածեն, այլ ինչ
որ իրենց բերուի, զայն ուտեն, և ե-
թէ ատանկ չափաւորութեամբ եւ
ժուժկոյութեամբ ապրելով եւ այս
պատուէրները պահելով ընթանան, ի-
րենց բան չը պիտի պակսի, կարեւոր
պիտոյքնին պիտի ընդունին, քանզի
«Մշակը իւր վարձքին արժանի է»:

Արդ՝ եթէ նորա իրենց պաշտօնը
այսպէս ամենայն ճշդութեամբ, ուղ-
ղութեամբ, սիրով և կամաւ կատա-
րէին, այն ատեն Յիսուսի Քրիստոսի
գետարանն ու փոխանորդն էին, նորա
առաքեալներն ու ձԵՄԱՐԻՏ ԱՇԱ-
ԿԵՐՏՆԵՐՆ ԷՐՆ և այնպիսի աշակեր-
տաց, ատանկ պաշտօններ կատարելու
համար զրկուած գետարանաց էր որ ա-
սոց Յիսուս, «Որ զձեզ անարդէ, զիս
անարդէ, եւ որ զձեզ ընդունի, զիս

ընդունի»:

Բայց երբ Քրիստոսի աշակերտ ա-
նուանեալ մէկը չունենալով և չըտա-
նալով պաշտօնի պահանջած հանգա-
մանքները, մտանալով իւր պարտա-
ւորութիւնքը. — Փոխանակ Աստու-
ծոյ խօսքը քարոզելու՝ ինքզինք կամ իւր
կամեցած մէկ մարդը քարոզէր, իւր
անձին փառքն որոնէր, այլ և այլ պաշ-
տօններ և իշխանութիւններ ստանա-
լու ձկուտք և ատանկ սին փառաց տեն-
ջանքով ժողովուրդ յուղէր, զինքն ու-
ղած տեղը չերթար և չուղած տեղը
կողմ ու կուսակից ճարելով և ուրիշ
անարժան հնարիւք և միջոցաւ բռնա-
նալ կենալ ուղէր, ուխտ ու խօստու-
մին գրծէր, երգմնագանց լինէր, ազ-
քատը կեղեքէր և մեծատունը շող-
քորթէր, ինչք գիղելու ջանայր, հա-
րրտութեան, ճոխութեան և բարձ-
րագահ աթոռաց ակնգնէր. փոյլուն ու
գունապեղ հանդերձներով լայիրշ կա-
նոնց նման եթէ յոտից մինչեւ ցգը-
լու իս պճնուէր, մեծածախ հանդեր
ձանօք կերակրոց ցանկար և պահան-
ջէր, առաւօտէն ցերեկոյ սենեակը
փափուկ գորգերու մէջ անգործ նըս-
տէր, կամ զբօսավայրերու և տունե-
րու մէջ գատարկարանութեամբ ծաղ-
րածութիւն և խեղկատակութիւն ը-
նէր և կամ ուրիշ խաղերով զբաղէր,
եթէ կըսեմ, ծխելով ժամանականցնե-
լու ջանար, գինեով թմրէր եւ քնով
գանգաջէր, հեշտութեանց և շուայ-
տութեանց մէջ թաւալէր, — նա անշուշտ
այն ատեն ՅԻՍՈՒՍԻ ՁԵՄԱՐԻՏ ԱՇԱ-
ԿԵՐՏ չէր լինէր —, ինչպէս որ Յիսուս
ալ այնպիսին չընտրեց:

Նա եկեղեցւոյ անգամ կամ պաշտօն-
եաց չէր և չէ, կուղէ ժողովուրդական լինի
կուղէ եկեղեցական, հոգ չէ, թող այն-
պիսին դպիր կամ սարկաւագ, կամ բու-
հանայ լինի, Վարդապետ, Եպիսկոպոս

կամ կաթողիկոս իսկ լինի. քանզի ամեն
քրն ալ իրենց պարտքը, պաշտօնը, յաս-
կութիւնն ու նշանն ունին. բնութեան
մէջ իր մի չը կայ որ ուրիշ իրէ մի տար-
բերելու համար իւր մասնաւոր յառ-
կութիւնը չունենայ, աշակերան ալ
իւր աշակերտութեան յատկութիւ-
նը ունի:

Յիսուս Քրիստոս ոչ նորա աւետա-
բանով և ոչ ուրիշ մի տեղ երբէք բա-
րողած և ուսուցած չէ թէ այնպիսի
ներն իրեն աշակերտ կրնան համա-
րուիլ. այլ ընդ հակառակն ուսուցած
է թէ « Ի պտղոյ նոցա ծանիջիք զնո-
սառ, գառնազգեստ գայլ. անձնասէր
հովիւ, կոյր՝ առաջնորդ կուրաց, ա-
նաւանած է զայնպիսիս: Եւ ոչ ալ ե-
կեղեցին ընդունած է այսպիսի սկըզ-
բունք մի, որ իւր պաշտօնէից զեղ-
ծումներն ու անարժանութիւնները
տեսնելով և զայնթակելով հանդերձ
ստիպուած լինի զանոնք իբրեւ Քրիս-
տոսի աշակերտ ընդունիլ. « Ամեն հո-
գւոյ մի հաւատայք, ալ հոգիները
փորձեցէք և տեսէք թէ նորա Աստուծ-
մէ են ո՞ր ըսաւ Առաքեալը:

Այս պատճառաւ եթէ մէկը Քրի-
ստոսի ճշմարիտ աշակերտին նշանն
ու գործը չունենայ և եկեղեցւոյ ան-
դամներէն մին զայն մերժէ իրաւամբ՝
իբր Քրիստոսի անարժան աշակերտ,
այն ատեն ոչ Քրիստոս մերժուած և
ոչ ընդհանուր եկեղեցին անարգուած
կը լինի. քանզի եկեղեցին անարատ է,
իսկ նա արատ ունենալուն և սրբուիլ
չուզելուն համար մերժուած ու ա-
նարգուած է: Եկեղեցին անարատ է,
ուստի ինչ որ արտաւար է, եկեղեցի-
էն չէ, արատաւոր պաշտօնեայն կամ
Քրիստոսի աշակերտութեան պատրը-
ւակաւ Քրիստոսի հրամանաց և օրի-
նաց հակառակ շարժող աշակերտ ա-
նունենալը երբ իւր արասներուն հա-

մար կը դատուի, պէտք է զգայ, դառ-
նայ և սրբուի, ապա թէ ոչ զինքն ա-
նարգողը ոչ թէ միայն զՔրիստոս և
զեկեղեցին անարգած չը լինիր, այլ
ընդհակառակն նաև պատուած, պաշ-
տած և նորա սրբութեան ու փառաց
նախանձախնդիր կը հանդիսանայ:


Նոյնպէս ալ երբ Եկեղեցւոյ ան-
դամներէն մին, ժողովրդական մի կ'ա-
րտաւարի և կամակորութեամբ իւր
չորեաց վերայ կը յամառի, ստու-
թեամբ արդարանալու համար ամեն
վատ ու անարժան միջոց կը գործածէ.
Երբ Քրիստոսի ճշմարիտ աշակերտին
խրատները, կշտամբանքն ու հոգեւոր
պատիժները կանարգէ և չարարտու-
թեամբ իւր հոգեւոր առաջնորդը,
ուսուցիչը և հայրը կ'անստուգէ, կը
թշտամանէ և կը զրպարտէ, այն ատեն
նոյն ժողովրդականը, նոյն անձը, ով որ
ալ լինի Յիսուսի ճշմարիտ աշակերտը
անարգած անսրտուած և չընդունած
կը լինի, և զայն անարգելով զՅիսուս
անարգած կը լինի:

Իսկ այսպիսի պարագայից մէջ նոյն
ճշմարիտ աշակերտին պարտքն է ա-
ռանց հակառակութեան նոցա մէջէն
անյնիլ և գնալ, ինչպէս Յիսուս Նա-
զարէթի անհաւան ժողովրդոց ըսաւ՝
երբ զինքը լեռնէն վար գահաւէժ առ-
նելու կը տանէին, ուրիշ անգամ մի
եւս երբ զինքը պիտի քարկածէին, խոյս
տուաւ:

Մանաւանդ ոչ արքայէն Յիսուս
իւր աշակերտները քարոզելու զրկած
ատեն ասած էր նոցա թէ, « Զձեզ
չընդունած քաղաքէն վախէք և ուրիշ
քաղաք գնացէք ո՞ր ըսել է որ պէտք
չէ ներհակի, ընդդիմանայ և զօրութիւն
կազմէ: Նոյնպէս և Յիսուսի բերնով
խօսող Պողոս Ս. Առաքեալն եւս երբ
եպիսկոպոսի հանգամանքները կըստու-
րագրէր՝ ըսաւ, թէ « Ի պիտկոպոսը կը-

առատեր կամ հասրաակող չը պիտի լինի ։

Ուրեմն այն աշակերտն որ այս հանգամանքները չունի , ձԵՄԱՐԻՏ ԱԵԱ ԿԵՐՏ չէ . և իրեն անարգուելովը եկեղեցին ալ անարգուած չը լինիր . ասկէց այլ կերպ հասկացողն ու քարքազողը Աստուծոյ խօսքը կը թիւրի և կը կամակորէ ։



ՄԵՐ ՎԻՃԱԿՆ ԻՆՉ ՊԻՏԻ ԼԻՆԻ

Ով որ բան մը կը սիրէ , անոր հոգը եւս կը տանի . կը բերկրի գոյն աւրահովութեան մէջ տեսած ատեն , և կը տխրի ու անհանգիստ կը լինի երբ նորա վտանգը կը նշմարէ ։ Սոյն զգացումը բնական է ոչ միայն մարդոց , այլ և անբանից անգամ , զորս կը տեսնեմք թէ ինչպէս կը գողանանան և կը կատաղին նոքա մինչ իրենց սիրելի ձագը վտանգի ենթակայ կը տեսնեն , կամ իրենց որսի յափշտակուիլը կը զգան ։ Մարդս որ միշտ բարձր է անասուններէն իւր իմացականութեամբ , բարձր է անտնցմէն նոյնպէս իւր ըզգացմանց կատարելութեամբ ։ Արդ՝ մարդ մը որ իւր սիրած որ և իցէ մի աննշան առարկայի համար յուզումներ և գրգռութիւններ կը կրէ , ապա քանի՞ առաւել չի յուզուիր նա և չ'տաղնապիր , երբ իւր ուշագրութեան առարկայ իւր սիրելի Ազգն եղած լինի , մեր խօսքը անտարբերներու համար չէ , որոնք աշխարհ ալ քանդուի հոգ չեն ըներ , և ոչ անձնասէրներու համար , որոց բոլոր զգացումներն մի միայն մէկ կիտի վրայ կը կայանայ , այն է իրենց շահը ։ Այլ մեք նոցա համար կը խօսինք , որոնք մարդկօրէն կ'ապ-

րին , ընկերականութեան օգուտները կը ծանաչեն և ազգութեան ու ազգայնութեան նշանակութիւնը գիտեն ։

Բուական ժամանակէ 'ի վեր մեր թիւրքիաբնակ ազգայնոց ունեցած տարտամ , շփոթ և անանդ որր վիճակը արդէն մտածողութիւն կը պատճառէր հայասէր սրտերու . իսկ այժմ անոնց վրայ աւելնալով արգի շփոթութիւնքն ու տակն 'ի վրայութիւնքը . հրապարական թերթերու լուտանքներն ու գրգռութիւնքը , Ազգային վարչութեան անհամաձայնութիւնն ու պառակտումները եւ վերջապէս Ազգային կառավարութեան անկերպարան վիճակը , ազգին կացութիւնը աւելի սպառնալի և վտանգալից կը գործեն . Ազգասէր սրտերն տեսնելով այս ամէն անպատեհութիւնները , զգալով նոցա աղետալի հետեւութիւնը և նախատեսելով ապագայն կորուստի պակամը , կը յուզուին կը մորմոքին և ահաբեկ ու շուարեսալ կսկսին աղաղակել , թէ 'ի՞նչ պիտի ըլլայ մեր վերջը և ո՞ւր պիտի հասնինք այս ընթացքով ։

Եւ արդարեւ անհնար է ճշմարիտ Հայու մը , գիտնալ Հայու նախկին փառահեղ վիճակը . տեսնել նորա արդի իողճութիւնը , բազդատել ներկայն անցելոյն հետ , նշմարել ապագայն մեզապատ և մրկալից ու չը մորմօքել և շարտասուել և չը խանդաղատիլ ։ Քանզի կար ժամանակ ուր մենք եւս արդի մեծամեծ ազգաց լպէս փառօք եւ պատուօք ձոխացեալ ժամանակի քաղաքականութեան մէջ բարձր դիրք և նշանաւոր տեղ մը ունէինք , կար ժամանակ ուր մեր հօր թագուորներն ու փառաւոր իշխաններն զազգս եւ զաղինս կը կառավարէին իմաստութիւ . կար ժամանակ ուր մենք եւս շքեղ և բարեղի Հայրենիք մը ունէինք . այն պիտի զբախտալայրը և այն ձոխ ու

փարթամ երկիրն . այն Հայաստանն որ
 Յակովիւայ խոտոացուած աւետեացեօր
 րին պէս կամ ի մեզը կը բլլնէր . որ
 հսկայ դիւցազուններ կը ծնանէր , որ
 իւր վեհութեամբ Յոյները նախանձա
 բեկ կտանէր , եւ որ իւր հարստու
 թեամբ Պարսից , Թաթարաց , Արա
 բաց եւ Վիլիթացաց միանգամայն ա
 գահութիւնը կը գրգռէր : Բայց ա
 ւանջ մեզ փառազուրկ որդւոցս ինչ
 մնացած է այսօր նոյն Հայրենի պիւ
 ճութիւններէն , ցաւ ՚ի սիրտ կը տես
 նեմք որ եւ ոչ ինչ . այն բաղմամբիւ մի
 ախուճք եւ հզօր Հայ ազգը այսօր յու
 ըրտս տիեզերաց զրուեալ , զուրկ ՚ի
 Հայրենեաց օտար կիլիմաներու տակ կը
 սնանին . օտար աստղերու տակ կ'օ
 թագային , օտար օդ կը ծրծեն եւ օ
 տարներու կը ծառայեն , հարստահար
 եւ թշուառ , այն ճոխ շքեղ եւ փու
 ռաւոր Հայը կողտուեալ ամեն բանէ
 իրր ուրուական կը ներկայանայ ճրն
 չեալ . արիւնհատթաթաւ եւ հոգեվար :

Իսկ մենք տարաբաղդ որդիքս Հա
 յոյ , որ այնքան բարձրութենէ այս
 չափ նուտատու թեան եմք հասած , որ
 ՚ի ծարէ պերճութեան ՚ի խորս թը
 շուտութեան եմք գլորած , ինչ կը
 գործեմք այսօր եւ ինչ կը մտածեմք .
 մենք որ Հայկոյ որդի անուանիրը մեզ
 փառք կը սեպենք , ինչ Հայու գործ
 գործած եմք . մեր աւաքինի նախա
 հարց հոգւոյ բարեմանութիւններէն
 ինչ մնացած է մեզ , կարծեմ դար
 ձեալ ոչ ինչ . եւ մեր ներկայ կացու
 թիւնը ՚ի նկատի առնելով , կը տարա
 կուսիմ թէ մի գուցէ մենք փոխանակ
 մեր հարց սիրալի աւաքինութեանց
 եւ արարմանց , միմիայն նոցա աւերիչ
 մղութիւնները ժառանգած ըլլամք .
 կը տարակուսիմ այն թէ մի գուցէ
 Տրդատայ , Սմբատայ , Վարդանայ ,
 Վահանայ մարուք եւ վեհ հոգւոյ տեղ ,

Մեհրուժանայ , Վասակայ եւ Գրեհո
 նի սեւ ու վատ հոգիները ժառան
 գած ըլլամք , կը տարակուսիմ այն եւ
 այս տարակուսանացս սրտաճառներն
 են Հայ ազգի ներկայ շիտթ , անյառա
 ջագեմ եւ երկիւղալի փիճակը . եւ արդի
 Հայուն անիմաստ , օտարամոլ եւ թիւր
 ընթացքը որ բնաւ չը յարմարիք մեր
 աւաքինի նախնեաց անձնուէր Հայա
 սիրութեանը :

Ամենուն յայտնի է Վարդանանց
 պանծալի նահատակութիւնը . որ ոչ
 միայն Հայոց՝ այլ նոյն իսկ օտար ազ
 դաց յարգանքն ու հիացումը կը գը
 բաւէ իւր վսեմութեամբ . որոյ հա
 մար առած է օտարազգի բանասէր մը
 թէ « Երբ (*) Եղիշէ կը կարգամ կը Հոյ
 անամ » . եւ արդարեւ սր գգայուն սիրտ
 չը սրանչանար ու խանդաղատիր այն
 վսեմ տեսարանին առջեւ , ուր Աստ
 ուածասիրութիւնը՝ Ազգասիրութեան
 հետ միացած եւ կրօնասիրութիւնը
 Հայրենասիրութեան հետ ՚ի մի ձուլ
 ուած՝ հոգիներն երկնային սիրով բոր
 բոցած՝ եւ սրանին բրիտանեական ա
 ըիութեամբ ողբւորած , տկարութիւ
 նը զօրութեան դէմ անվեհէր կը խե
 զախէ , մահը կեանքէն վեր կը դատուի
 եւ Եկեղեցւոյ համար արիւն թափել
 եւ նահատակուիլը փառք կը համարուի :

Ո՞չք էին սոյն տեսարանը ներկա
 յայնող անձինք . — մեր նախահարբն .
 սլ ենք մենք , — նոցա որդիքը . — ինչով
 կը սրաշուտանէին նոքա ազգը , հայրե
 նիքը եւ Եկեղեցին . — ազգասիրութեամբ
 հայրենասիրութեամբ , կրօնասիրու
 թեամբ , եւ զոհողութեամբ . — ինչով
 կրնանք սրաշուտանել մենք եւս մեր
 ազգը եւ մեր Եկեղեցին . — անշուշտ
 նոյն հանգամանքներով . — ինչու հա

(*) Եղիշէ Վարդանանց նահատակութեան սրտ
 մինչ եւ որ թող գնանուած է Երբուզանի լեզուներու :

մար մեր ազգը հետզհետե կորսուելով
 կը նուազի, երկիրը կամուսանայ և մեր
 Յիսկեզնցին որ քան զոր յանշքութեան
 կը դիմէ, Վասն զի այս յայտնի նշան է
 թէ, մենք ճշմարիտ ազգասիրութիւն,
 հայրենասիրութիւն եւ կրօնասիրու-
 թիւն չունինք. որովհետեւ եթէ ազ-
 ցը սիրէինք, անշուշտ զիրար ևս սի-
 րի սիրէինք, (ըստ որում՝ ազգը ան-
 հատներէ կը բաղկանայ). եթէ սիրէ-
 ինք զիրար՝ ատելութիւնը մեր սրտե-
 բու մէջ անդ չը պիտի գտնէր. և եթէ
 ատելութիւն և կիրք չը լինէին, ան-
 շուշտ սոյն ներկայ հակառակութիւնը,
 անհամոճայնութիւնը և ՚ի վնաս ազ-
 գին եղած հակառակ շարժումներն
 անզի չը պիտի ունենային: Այս ամեն
 վնասներն քանի որ կան և կ'երեւին
 մեր ազգի մէջ, ուրեմն յայտնի է որ
 մեր սրտերն փոխանակ եղբայրական
 սիրոյ՝ ատելութեան կրիւք պաշտրեալ
 են: Ուր որ կիրքը կը տիրապետէ՝ հոն
 խահեմութիւնը գարծ չունի, ուր խա-
 հեմութիւն չը կայ՝ հոն հեռատեսու-
 թիւն և չըջահայեացութիւն կը պակ-
 սի, ուրիշ հեռատեսութիւն կը պակ-
 սի, անդ ամենայն ինչ յախուռն,
 գրգռեալ, և ՚ի վնաս կը գործածուին
 ու մարդիկ պանծարով ՚ի կորուստ կը
 դիմեն եւ այնու կը կարծեն փառաց
 յաղթանակ կանգնեալ: Ի՞նչ տարբե-
 բութիւն ունի սոյն նկարագրութենէն
 մեր այժմեան ընթացքը: Բուական
 ժամանակէ ՚ի վեր լուրջ, անկողմնակալ
 և հասուն դատողութեամբ գրուած-
 ներ բողոքովն անհետ եղած են ազգա-
 յին օրագրաց մէջէն. այլ նոցա մէջ
 տեսնուածներն են շարունակ վեճ,
 անդադար կռիւ և գրգռիչ յարձա-
 կումներ, սոցա վերայ աւելցաւ Պատ-
 բիարքի հրաժարման խնդիրը. անկից
 ծագեցաւ Բնդհանուր ժողովոյ բաժա-
 նումը, դրնբաց և գրնիսի նիստի խըն-

դիրը. Ժողովրդեան վերջին ծայր յու-
 զումն, խորհրդարանի գոներ բանու-
 ղարուիւն, եթէ իրաւ են. դիւանի
 հրաժարումը և այլն և այլն և այլն:


Ահա կիրքն այսչափ վնասներ կը
 գործէ. Հայն իւր թագաւորական և
 իշխանական հարստութիւնն ու զօրու-
 թիւնը կորուսելէն ՚ի վեր՝ բազմաբախ-
 նապէս վերջին դարուս մէկ միտթու-
 բութիւն միայն ունէր, այն է Ազգա-
 յին Սահմանադրական Վարչութիւնը,
 որով ցարգ կը կառավարուէր Օսմա-
 նեան Բարեխնամ Ապտեր հափնաւո-
 բութեան տակ և իւր ցաւոց լսա կա-
 ըրելոյն դարման կը մատուցանէր. այ-
 սօր անտեղի և վնասակար շիտթու-
 թեանց առթիւ նոյն Ազգային կառու-
 վարութիւնն եւս այնպիսի անգամա-
 լուծութեան մը ենթարկուած է որ
 գործելու բողոքովն անկարող կը գըս-
 նուի, հետեւապէս ազգային կենսա-
 կան ինդիկներն իսպառ երեւի վերայ
 ձգուած հարստահար և տառապակիր
 Հայը իւր փրկութենէն յուսակտուր
 չը գիտեր ուր դիմէ և որմը սոցաւի-
 նի, Հայու դարաւոր և արիւնհարբու-
 թշնամիրն եւս կործեն զգալով Ազգի
 երկխառակութիւնն ու ներքին տկա-
 բութիւնը, եւ դառնութեան թայնը
 թափելու սրտեհ առիթ համարե-
 լով ներկոյս՝ տմ'ն ճիգ կը թափեն
 անպաշտպան Հայը կեղեքելու և տա-
 ռապեցնելու, գաւառացի Հայը այն-
 պիսի կայութեան մը մէջ կը գտնուի,
 որուն ամեն կողմէն վտանգ կը սպառնայ.
 մի կողմէն Տէրութեան օրէնքին ա-
 պրտամբ և բնթատ Տաճիկներ հակա-
 ռակ կամաց բարեխնամ Ապտեր, հե-
 ռաւոր բազմաքնբու և գիւղերու մէջ
 անլուր բարբարոսութիւն Հայուն վե-
 բայ կը բռնանան, նորա իրաւունքնե-
 բը կը յափշտակեն, զայն կը գանակա-
 ծեն և կը շարշարեն աներկիւղ և ան-

պատիժ . միւս կողմէն վայրենաբարց
 և անխիղճ բիւրան իւր հնացեալ ու
 խակալութեամբ խեղճ և անտերուհի
 գիւղացի հայուն վրայ ինկած գազա
 նաբար զայն կը գիշատէ , խղճուկ Հայն
 կը կողոպտուի , կը զրկուի , կը հարբս
 տահարուի , և կը խողխողուի և արիւ
 նաթաթալ ՚ի գետին փռուած՝ դժու
 թիւն կ'աղաղակէ , օգնութիւն կը հայ
 ցէ բարբարոսաց դէմ , բայց իւր ձայ
 նը իւր կողորդին մէջ խղճուելով ան
 լըսելի կը մնայ , որով հակառակորդն
 քաջալերուելով իւր բարբարոսութիւ
 նը աւելի զայրագին կ'սկսի ՚ի գործ դը
 նել : Մի կողմէն վատիկանի ջերմե
 աւնդ սպասաւորներն ամեն տեղ սը
 պրդելով վշտահար Հայուն ամեն գիւ
 բութիւն կը խոտաւան և սոտապատիր
 խոտաւաններով գուն գործեն ձգել
 զայն Փափականութեան վճին մէջ .
 միւս կողմէն ամերիկայի միսիօնարք մար
 դասիրութեան և բարեպաշտութեան
 պատրուակու , ծածկելով իրենց քա
 ղաքական նպատակը պարզամիտ ժու
 ղովագեան սիրտը կը պլտորեն , հա
 լատար կը խախտեն , միտք կորսան կը
 գերեն և կը ջանան զայն մայրենի եկե
 ղեցիէն հեռացնելով , խորդացնել :

Երուսաղէմայ մէջ Հայոց իրաւունք
 ներք կը բռնաբարուին , Ս . Տեղերը կը
 յափշտակուին , Յոյք կը բռնանան և
 տեղւոյն Վաւախարութիւնը փոխանակ
 իրաւարար լինելու մինչեւ անդամ զե
 նու զորութեամբ մեր արգար իրաւ
 ւունքները Յունաց ազգին ոտնակոխ
 բնել կը տայ չք գիտեմ ինչ իրաւամբ :
 Ահա այս ամենը Աշխարհի Վարչու
 թիւնը կը տեսնէ կը լսէ բայց դարման
 մը չունի . և ինչպէս կրնայ ընել , քա
 նի որ նախ ինքը բժշկութեան և դար
 մանի կը կարօտի և բուժող չի գտներ
 ահա այս ամենը տեսնելով ճշմարիտ
 ազգասէր սրտերն կարգահատին կը

մորմարին և ողորմ ձայնով կ'աղաղա
 կեն թէ ինչ պիտի ըլլայ մեր վերջը ,
 ուր պիտի երթանք այս ընթացքով
 պիտի զգաստանանք , և ո՞վ պիտի լինի
 մեր փրկիչը :

Ս . Գ . Շահանեան
 Երեւոյցի :



Ա Ռ Ո Ղ Ջ Ա Կ Ա Ն

(Ըստուակութիւն , տես թիւ 9 .

Գ .

Մերելի որդեակք իմ , որ և իցէ կիրք
 ձեր սրտին մէջ նոր և անսովոր շարժու
 թիւն մի կը պատճառեն , այն շարժու
 թիւնը կը խռովէ ձեր հանգարտութիր
 զոր օրինակ . բարկութեան ժամանակ
 ձեր սիրտը կը թնթայ և կ'սկսի արագ
 արտգ բաբախել , արեան հեղիկ ու
 հանգարտ ջրանը կը շիտթի և կ'ըսկսի
 արագ կատարուիլ . մաղձը կը յուզի ,
 կը բորբոքի և կը բարձրանայ կամ ետ
 քաշուելով կը կծկուի և կը զայրանայ .
 մթաղին մառախլապատ գոլորշի մի
 ձեր ըղեղին կը զարնէ , ձեր խորհուր
 դը կը շիտթէ և ուղիւ դատելու կա
 ըողութիւնը ձեզմէ կ'առնու . այսպիսի
 ներքին բուռն շարժութիւնը բնութե
 կարգը կը խանգարեն և կը պատճառեն
 խելագարութիւն , անդամալուծութի ,
 կաթուած և ջղային ընդհանուր տկա
 րութիւն : Մինչեւ անգամ մեծիմաստն
 Սենեքայ « Բարկութիւնը յանկարծա
 կան մահուան առիթ է » , կ'ըսէ : Ա
 մեն կիրքեր ալ ահա այսպիսի տիտուր
 ու ցաւալից արդիւնքներ յառաջ կը
 բերեն , բայց մանաւանդ ցանկութեան
 կիրքը , որ իւր սպառիչ զորութեամբը
 մարդկային կենաց ցեցն ու գովելի
 յատկութեանց կողոպտիչն է :

Պատմութիւնը քանիներ կը ներկայացընէ մեզ այս ամենուն տպացոյցովներ իրենց բարկութեան կրից ահաւոր շանթերը կուրորէն թափած են իրենց բարեկամին, աշխատանին, եղբորը և մինչեւ իսկ իրենց ծնողաց վերայ և իրենց կէանք տուողին կեանքը վերցուցած են յամօթ և ի նախատինս իրենց անմարդավայել սրտին . քանիներ բարկութեամբ յանկարծ խուլ եւ համբարձած են, ոմանք անդամուլոյժ եղած և ոմանք իսկ յանկարծակի ինկած ու մեռած են :

Միթէ չէք գիտէր որ շատերը երկիւղի կիրքէն մէկ վայրկենի մէջ ծերացեր են, յանկարծ մազերնին ձերմկելով :

Չէք գիտէր որ շատերը աստիկ ուրախութեան պատճառաւ յիմարանոցներն երթալ գարմանուելու ստիպուեցան . և շատերն իսկ յանկարծական կտթուածով իրենց ուրախութեան աւարկայն չը վայելած ինկան նուազեցան և երկարատեւ հիւանդութիւն կրեցին կամ խիղջ մեռան :

Ո՛հ, և միթէ ամեն օր գիրար չէք տեսնէր ու սոսկար ո՞վ ցանկատեր վաճառաներ, որ գերեզմանէ փախած կըմանիք դարձեր էք :

Եթէ բժշկական տարեգրութիւնքը քննենք, աշխարհի մէջ անժամանակ մեռնողներուն հարիւրին իննսունը հեշտախտութեան պատճառաւ պիտի գտնենք :

Ցանկութեան կիրքը գրգռելով, կամ ընկ հեշտական խորհուրդներով վարակելով ուրիշ ամեն տեսակ կիրքերու պէս ներքին գործարանաց ընթացքը կը շփոթի . ընդհանուր ջրային դրութիւնը կը ցնցի ու կը խանգարի, այս ջրային խանգարումը երբեմն այն աստիճան կը հասնի որ հոգեկան կարտութեանց կը դպչի և այն ատեն

գրեթէ բժշկութիւնն անհնարին կը լինի Նորածեռութեան, մտայնի, հետեւող յիմար երիտասարդք եւ երիտասարդուհիք . կարծես թէ իրենց պարծանք մի է ջրային հիւանդութիւն ունենալն մտայնի կարգն են դասած . իրենց ուրիշ թեթեւալիկ յիմարութեանց պատմութեան հետ նաև ջրային հիւանդութիւն ունենալնին ալ կ'ըսեն պարծանօք ու չէ թէ զղջմամբ, սրով մարդուս կարեկցութեան զգացումն ալ կը սպառեն :

Հեշտասիրին երակները կուռին, արիւնը արտաքոյ կարգի ջերմութիւն մի կը ստանայ, սրտին բարախիւնը երազելով կենսական շարժման մէջ չփոթութիւն և անկարգութիւն կը ձգգէ, աճուելը կը փութացնէ . մարտդութեան կամ սննդական գործողութիւնը արտաքոյ կարգի կը կատարուի, անդական հիւթերը համարեաց թէ կը տոչորին քան թէ կը զտուին, որով ըստ բաւականին սնունդ չտանելով և միւս կողմէն ալ շարունակ հեշտասէր խորհուրդներով սպառելով օր յաւուր կ'անկանի վատթարութեան մէջ :

Բղջախոհութիւնը այնպիսի կիրքերէն մէկն է, կամ թէ լսենք կիրքերու ըովանդակութիւնն է, որ կեանքը իւր արմատէն և բուն աղբիւրէն կ'ապականէ . քանզի մարդուն կենսական սպին կը ցամքեցնէ, այն ազնիւ հիւթը, զոր քիչ մի վերը ձեզ յայտնեցի և ցոյց տուի որ ինչպէս մարմնոց ամեն մասանոց մէջ մաննելով զայն կը սնուցանէ և կը զտացնէ . ահա բղջախոհութիւնը այնպէս կը շարժէ և կը շփոթէ մարդկան ներքին զգայարանքներն որ այս նուրբ և ոգեղէն կենդանարար հիւթը կ'արգիլէ իւր բուն պաշտօնէն, չի թողուր որ զձեզ սնուցանէ, այլ ձեր յիմարութիւնը հաճեցնելու համար կը խոտորի իւր պաշտօնէն և ձեր կեանքը կը ցա-

մարեցնէ և կը չորայնէ :

Գուք, թշուառ որդեակք իմ, դուք աղիառութեամբ կը յաճախէք այդ չորութեան մէջ և կ'աշխատիք յագեցընել ձեր կիրքը, բայց պիտի օտակայք երբ գիտնաք որ կիրքերը յագենալ չեն գիտեր, քանի գրգռեալ այնչափ կ'աճին ու պնտնդ կուզեն, դուք ձեր յիմար կրկն հեռեւելելով և յաճախելով օրէ օր առանց ձեր գլխուն ՚ի ներքուստ կը մտնէք եւ ձեր մարմինը դիւրապատուաստ կ'ընէք գժուարաբայժք տխուրութեամբ, այլ և այլ բարբառմանց, թորախտութեան, ապշութեան, խլութեան, կուրութեան, ակամեղանտութեան, յօրուածացաւութեան, և այլն : Այս մէկն մի ցաւերը ոչ միայն կը վշտացընեն զձեզ այլ եւ ձեր մարմինը մտաւան մտա կուտեն :

Եթէ մէկը գանական առած գայ եւ լսէ ձեզ, թէ « Ամենակարեւոր պէտքի եւ մեծ օգտի մի համար ձեր մարմինէն փոքրիկ կտոր մի պիտի փրկեցնեմ » : դուք ամեն հնարք ՚ի գործ կը դնէք չը թալարելու և կը փախչէք : բայց ինչու ուրեմն կիրքերէն ալ չէք փախչիր, եւ միշտ նոցա թելադրութեանը կը հետեւէք, որք ամեն մէկ անգամին ձեր հոգիէն ու մարմինէն ձեր սիրուն առողջութենէն եւ կեանքէն մեծամեծ մասեր կը փրցնեն :

Յանկութիւնը, բղջախոհութիւնը, վախճ և սրտշոտ սէրը վերջապէս ամեն տեսակ հիւանդութեանց պատճառ է : Այս ստեղծելի կիրքը մարդուն բանականութիւնը առնելով անոր մտաց գեղեցիկ լուսաւորութիւնը կը մթայնէ և անբաններէն աւելի վատ թարայնելով՝ մարդու չը վաղած անբանական գործերու, սոսկալի մեղքերու եւ ամենապիտասակար միջոցներու ձեռք զարնել կուտայ, յագուրդ դրանելու համար : Այս փախու, ինչ օգուտ

որ չէք գիտէր թէ ինչեր կը գտնէք ձեր անձէն, ձեր ոյժէն, ձեր բոլոր զգայարանքներէն : ցաւալի է որ չէք գիտէր թէ ամեն մէկ անգամին որ դուք ձեր այդ կրկն թելադրութեան կուրորէն կը հետեւիք, քանի անգամ որ ձեր սնտոի հաճոյքը կը կատարէք, այն ամեն անգամին ձեր առողջութեան և կենաց ծուծը կը քամէք : Քանի որ թէ միայն գործով, այլ և խորհրդով անգամ երբ կը մտնէք և ձեր երեւակաւ յութիւնը հեշտական տեղիներով կամ խորհուրդներով կը զբաղեցնէք, նոյն այն ներքին շարժութիւնները և կրկն յուզումը մի և նոյն կերպով կը պատահի : այդ վիճակին մէջ ալ ջղային ձրկտումը, կտորախլը (կեռխլից) հեշտական մեղկութեան և ներքին տագնապի մը նշաններն են : Այսպիսի խորհուրդներով դառնեալ անձին երակներն ու ջղերը կը թուլան ներքին առիճաց պնդութիւնը կը լուծուի և առկաւ առ տակաւ նոյն կենդանական ոգիքը ինքնին ալ կը կորսուին, որով նոյն փաստակար հետեւութիւնները յառաջ կուգան, հասար որչափ առաւել էրք անխոհմտաբար գործնական սպառմունքն ալ խորհրդոց հետ լծորդին :

Բայց անտարակոյս, գործը խորհրդոց հետեւանքն է, քանի որ մէկը վատ խորհուրդներու անձնատուր կը լինի, հարկաւ յարմար առիթ պիտի որոնէ և օր մի երբ պատահութիւն ունենայ՝ զայն ՚ի գործ պիտի դնէ : Ուրեմն դիտաւոր զգուշանալու բանն այն է որ մարդ իւր խորհրդոց չը ներէ և թոյլ չը տայ որ իւր կիրքերն յուզող բաներու վերայ մտածէ, զի այն ինքն է բուն մեղաց առաջնորդը, և անոր համար է որ մեղաց զուգակրչեա ծանրութիւնն ունի : վասն զի « Յանկանալու խորհրդով կնոջ նայելը շուտիւն

ընել է. և վասն զի որուն և լաւ խորհուրդներն են որ մարդը կը պղծեն ու :

(Երբ-նա-ի-կ-ի-ն)

ԱՅՍ ԱՌՎՈՐՈՒԹԻՒՆՍ

ՉԵՄ ԿԱՐՈՂ ԲՈՂՈՒՎ

Երբ արբեցողի մը ասեմք թէ այդ չար մղու թիւնը թող, երբ հայհոյելի մը ասեմք թէ մի հայհոյեր. երբ բարկացողի մը ասեմք թէ մի բարկանար. վերջապէս երբ ամեն տեսակ մղկներու և մեղասէրներու կարեկցաբար իրաւարութի թէ այդ արածդ բեզ վնասա կար է, մի հետեւիր այդ մղկեկան սովորութեանդ, ախառէ ետ կենալ այդ պիտի վնասակար բաներէ. նորա մեծաւ մասամբ կը պատասխանեն. Այս սովորութիւնս ճեղ կարող թողուց :

Ետտ ինչ՞ պատասխան մի է այս, եւ պատասխանողի յետին աստիճան ինչ՞ մեղութեան նշան. բանզկ այս որստասխանով նա կը վկայէ որ ոչ այնչափ բռնած՝ որչափ որ բռնաւորէ մի բռնուած է. զոր չեմ կարող թողուց՝ ասելը կը նշանակէ որ անբաժան կերպիւ կու պուած է նորա հետ : Այսինքն այն պիտի բանի մի հետ որ թէ բազմաց վկայութեամբ թէ օրինակներու յաճախութեամբ և թէ նոյն իսկ մղկն իւր գիտակցութեամբ կը հաստատեն թէ վնասակար է :

Ահա այսպիսի վնասակար լինելը հաստատուած բան է մի է որ կ'ասէ թէ չեմ կարող զատուիլ. ինչ որ ասել է թէ, Ձիս կողպտող և շարաչար իրեն ճառայեցնող առաջաից ճեղ կարող թողուց. նոյնը ասել է, Այս սովորութիւնս ճեղ կարող թողուց :

Չեմք գիտեր թէ պատիւ որոնող և ազատութիւն սիրող մարդիկ ինչպէս կը զիջանին այս նուաաստութիւնն յանձն առնուլ, և չնչն ու վնասակար սովորութեան մի գերի լինիլ, մինչդեռ բարի իրատի մի հնազանդիլ չեն կամիր. օգտակար օրէնքի մի հարստակիլը ազատութեան հակառակ կենթադրեն. չեմք գիտեր թէ ինչպէ բարոյական դեբութեան նիւթականէն ունեցած ամենամեծ առաւելութիւնը չեն զգար. ինչպէ չեն ուղեր հասկանալ թէ « Որ գործէ զմեզս ծառայ է մեղացն ու » :

Մարդկան մէջ այսօր բիւրաւ որ մղութիւններ կան, ինչպէս են արբեցութիւն, շուայտութիւն, հեշտախտութիւն, նորասիրութիւն, խաղամղութիւն, օտարաց նմանելու մղութիւն, և այլն : Այս ամենը կան մարդկան մէջ, նա մանաւանդ մեր ազգին մէջ, որովք իրենց սուները կը քանդեն և խաղաղութիւննին կը վրդովեն. այս ամենը չարիք են և մարդիկ այս ամենուն չարիք և վնասակար լինելը գիտնալով հանդերձ ամեն օր կը հետեւին և ով որ համարձակի զիրենք զու շայնելու, ջուօք օրաի կը պատասխանեն թէ չեմք կարող թողուց :

Մեր խօսքը առ այժմ այս յայտնի մղութեանց և մեղաց վերաց չէ. զոր ամեն որ կը ստիպարակէ, նոյն իսկ մղլին սլ զօրաւոր կերպիւ կը հերքէ, այլ այնպիսի սովորութեան մի վերաց է, որ դժբաղդաբար մղութիւն համարուած չէ այլ քաղաքավարութեան կարգ անցած է. այն է, ճիսխտու գող ճաճութիւնս, զոր ողջամտք այսօր միւս մղութեանց կարգը կը դասեն :

Արդարեւ մղութեան կարգն անցած է այսօր ճիսխտու իւր իրատ անկանն գործածութեամբը : Միսխտու իւր շատ մի զղուելի և վնասակար արգիւնքներովն հանդերձ մեր օրերը խիստ

ընդարձակ ծառայեցաւ : Աստուծոյ մի ա-
նձով կ'ազդէր, այսօր պարծանք կը հա-
մարուի : Կար ժամանակ, որ տղայն՝ թէ
և զուկի տէր, բայց իւր հօրը բով չէր
ծխէր և մեծերէն ակնածութեամբ կը
խուսէր : այսօր հայրը որդւոյն, թէեւ
պատանի կամ մանուկ, ծխախոտ կը
տայ, և մեծերը փոքրերուն ծուխ կը
հրանցնեն, որով կը յայտնեն թէ ջրն-
դահան ծուխի արժէքն ունի իրենց
պատիւը :

Կար ժամանակ յորում ծուխ գոր-
ծածող կանայք անպարկեշտ կը համա-
րուէին, և յիրաւի, ծխող կիներ խիստ
անշնորհք կ'երեւի և զրուանք կ'առ-
թէ խոհուն տեսողաց : Մտն կանայք
իրենց այդ մտլութիւնը արգարացնե-
լու և այլոց առջև անբասիր լինելու
համար չը գիտեմ ինչպէս յաջողեցան
խիստ պարկեշտ ընտանեաց մէջ ալ
մտցնել և յարգելի բան մի երեւցնել :
Գիտէինք որ ընդ հանրապէս բոլոր մե-
լիներուն բնութիւնն է այս, որ կու-
զեն և կ'աշխատին իրենց մտլութիւնը
տարածել, հասարակաց բնէլ, որպէս
զի իրենք միայն չէրեւին և շանարգ աւին,
և յաջողելու համար ամեն ճիգ կը թա-
փեն և ամեն հնարք կը գործածեն, վայ-
այնպիսի անխորձ և անիրաւ Թշուառ-
ներուն սր մողիներու որպէս թիւն մէջ
կ'անկանին : Գիտէինք, կ'ուսեմ, մողի-
ներու այս բնութիւնը բայց սոցաւի
յաջողութիւն գտնելն արգարեւ զոր-
մանալի է :

Թերեւս ըսուի թէ, — Միտխտան
ինչու մտլութիւն պիտի լինի, — կը պա-
տասխանեմ թէ, Ամեն բանի չափա-
զանցութիւնը մտլութիւն է, և որով
հետեւ ծխախոտի գործածութիւնը
այսօր խիստ անասման և կարի չափա-
զանց է, միանգամայն և և վնասակար
խի, ուրեմն մտլութիւն է :

— Եւ ինչ է նորս վնասները :

— Միտխտան այժմեան գործածու-
թիւնը վնասակար է, նախ վտան զի
տարապարս տեղը մարդկան աշխա-
տանաց և բրտանց մէկ մասը գրաւած
է մինչև անգամ նորս կենսական սիւ-
տոյից կարեւ որ եղածէն զտիւլով, բան-
զի կայ մարդ, որ անթի կարող է կե-
նալ, բայց առանց ծուխի ոչ :

Երկրորդ՝ ծխող մի երբ ծուխ չու-
նենայ եւ եթէ նոյն միջոցին գտնելը
դժուար լինի, տխուր, անհանգիստ
և վհատեալ կը մնայ, եւ իւր մտլու-
թիւնը յարեցնելու համար տակէ ան-
կէ կրակի ծուխ ինդրել և այլոց զր-
գոհութիւն պատճառել :

Երրորդ, առհասարակ ստամները
կը սեւացնէ, եւ մարդու շնչոյն ժա-
հահոտութիւն մի տարով այլոց զր-
ուանք ու դժգոհութիւն կ'առթէ :

Չորրորդ, ծխախոտը իւր թունա-
ւոր և աղային յատկութեամբը մար-
դուն ջղերը թուրացնելով, ստամբոր
գրգռելով և և տկարացնելով ներքին
հիւթոց բարեխտո՞նութիւնը խանգա-
րելով կը վնասէ և զանազան տկարու-
թեանց կ'ենթարկէ, մանաւանդ տե-
սակ մի տառապեցուցիչ հազով կը
տանջէ :

Հինգերորդ, ծխում սենեկին մէջ
ննջելով թէ ծուխին հտոր և թէ ծը-
խախտոյն արտաշնչութիւնը շնչելով
ոչ թէ միայն այլ եւ այլ հիւանդու-
թիւններ, այլ նաև հերթափութիւն
և մինչև իսկ երախայից մահ կը պատ-
ճառէ :

Միտխտան այսչափ և թերեւս առ-
կէ աւելի վնասներուն նայելով իւր
օգուան խիստ անշան է և այն ալ այս-
պիսի մտլկան գործածութեամբ չէ,
այլ իբր դեղ հարկը պահանջած աստն
գործածելով և թողելով : Կնչպէս են
նաև բոլոր ըմպելիքներն, զորս մար-
դիկ այսօր իբր զուարճութիւն կամ

միսթարուծիւն կամ քաղցրախորու-
 թիւն կը գործածեն, որոց կարգն է
 մեր երկիրներու նկատմամբ սուրճն
 ու թէյը: Սոցա ամենաւն առաջըր
 կարող են սունուլ բժիշէք: Եթէ իբր
 դեղ պատուիրած ատեննին գործա-
 ծութեան ասհմանն ալ պատուիրէին:
 Զարմանալի չէ, որ մեք ուրիշ գեղեր
 մեր հիւանդութիւնը սառողմանալէն
 վերջը չեմք գործածեր, իսկ զանազան
 սպելոց ընդերքներ և ծխախաղ, որք
 շատ դեղերէ աւելի զգուելլ են, շա-
 րունակ կը գործածենք:

Բժշկական դեղորդից մէջ ստիակի
 մահառիթ թոյներ կան որք երբեմն
 հիւանդութեան նկատմամբ չարօլլն
 ու ժամանակովը գործածուելով մահ
 ուանէ կ'ազատեն. բայց անժամանակ
 և չարէն խիստ վարբիկ մաս մի աւե-
 լին մահ կ'առ թէ. կը խոստովանիմք որ
 ծուխն եւս և թէ այսպէս մանաւոր
 քանակութեամբ, հիւանդութեան մի
 ատեն միայն ուրիշ գեղերու պէս գու-
 ծածուելով առողջանալէն յետոյ թռ
 զուի, օգուաներ ունի: Թէ ևս նորա
 ակզը ուրիշ գեղեր ալ կարող են գու-
 ծածուել:

Միստիտի գործածութիւնը իւր
 յառաջադիմութեան առջեւ զոր սուր
 արգելք մի չը գանալով հակաբարձ
 յառաջացաւ և առանց ասհմանի մէջ
 որարփակուելու մարդութեան ամեն
 տեսակ անդամներու մէջ մտաւ և խ-
 կոյն տիրեց:

Քանզի ինչպէս բնական էր, ճը-
 խող աշխարհականն քահանայանալով
 մտաւ եկեղեցականաց մէջ վարդա-
 պետք չէին ծխեր, նորա եւս նոյն
 պէս սկիզբէն ուսած լինելով և թռ
 զուլ չուղելով կամ թողուլ գժուա-
 րութեանց առջեւ յաղթուելով վար-
 դապետանալէն վերջն ալ սկսան գոր-
 ծածել. և ամեն բարձրատիճան եկե-
 ղեցականաց մէջ անգամ մտնելով դրժ-

գոհութեանց, պայթակզութեան և
 չար օրինակ լինելու պատճառ եղան.
 այսչափ ընդհանրական ծառայու մն ալ
 այսպէսով յառաջացած է: Քանզի մա-
 նուկը տեսնելով որ իւր ճնողըր ամե-
 նայն աստորձանօք ծուխը ներս կը քու-
 չէ, և դուրս տուած ատեն զուարճա-
 լի, կամ թէ ասեմք, ծաղրելի երեւոյթ
 մի կ'ունենայ, կը սկսի ինքն ալ մանր
 մանր փորձեր ընել և ապա կ'ուսանի.
 պատանին և երիտասարդը տեսնելով
 որ բաց 'ի իւր ճնողքներէն, իւր հո-
 գեւոր հովիւներն ու սուտեցիներն ալ
 կը գործածեն. ուստի շարունակ ամեն
 տեղ ամեն անձի վերայ մի և նոյն բա-
 նը մի և նոյն կերպով տեսնելով բնա-
 կան հակամիտութիւն մի կ'ունենան
 նոցա նմանելու, մանաւանդ նոցա վաս-
 օրինակին քան թէ լաւին. և ահա այս
 կերպով մանկունք և պատանիք իրենց
 վազուկ հասակէն կը սկսին ծխելու
 վարժուիլ. և յանգէտս իրենց մարմնը
 կը թռնաւորեն. և հուսկ ապա սե-
 սեւ առամներու, աստուոր թորե-
 րու, շնչարգելութեան, կրծոց ճեշման,
 առաւապեցուցիչ հաղերու և այլ հի-
 ւանդութեանց տէր կը լինին. և նոյն
 իսկ այս վտանգեալ ժամանակին Եթէ
 իրատես որ թողուն իրենց սյա մողու-
 թիւնը պիտի պատասխանեն թէ. կու-
 զեմ, կ'աշխատիմ թողուլ բայց չեմ կա-
 րող. Թէպէտ կան շատեր ալ, որ իրենց
 մղու թիւնը սնտի պատճառաբանու-
 թեամբք արդարացնել կուզեն և մա-
 լութեան կարգը չեն ուղեր դասել.
 շատերն ալ յամառ կամակարութեամբ
 իրատի և յանդիմանու թեանց չեն ու-
 ղեր անալ, այնպիսեաց հետ խօսելու
 ոչ խօսք ունիմք և ոչ ալ խօսքերնին
 լսելու գլուխ: Մեր խօսքը թող լինի
 անոնց հետ որ սրտանց կուզեն թռ
 զուլ, բայց տկարամտութեամբ կը հա-
 մարին թէ չեմ կարող թողուլ:

(Շարունակելի է)

ԱՌ ՕՐԱԳԻՐՆ ՊԱՏԱՍԻԱՆ

Գոհ եմք որ դիտողութիւն կրնէք Միօնի խմբագրութեան մէկ տեղեկու թիւն հրատարակելուն վերայ, ուրախ եմք որ վարժարանական իշխանութեց հայրական լինելն ու լինելէքը ճանաչելով ՚ի նոյն կը յորդորէք, բայց մէք եւս կը փութամք յայսնել ձեզ թէ, վարժարանիս սեռչութեան իշխանութիւնը արդէն հայրական է, զոր գործադրածէ, կը գործադրէ և թերևս պիտի գործադրէ. և իւր այս հայրական իշխանութիւնը գթութիւնը ներողամտութիւնը, ան յիշաչարութիւնը առհասարակ ամեն աշակերտի վերայ մի օրինակ է :

Գպրոցական կանոնաց չհնազանդող տշակերտաց շատ անդամ աղդարարուի կ'ընէ, խրատ, յորդոր, սաստ, յանդիմանութիւն թէ առանձին և թէ հըրապարակաւ, գպրոցական սահմանեալ պատիժներ և այլն կարգաւ ՚ի գործ կը դնէ՝ բարիխառնեալ քաղցրութիւն սիրով և գթութեամբ. այս ամենը լըբանալէն վերջը երբ աշակերտի մի կ'իրքը կատարութեան կը հասնի Տեսչութիւնը կը պարտաւորի այլ միջոց գործածել յօգուտ իւր խնամոց յանձնըւած սիրելի զաւակաց : Սոսհակը լոկ ճամբելը հերիք չէ ուղղութեան համար, քանզի նորա ուղածն ալ այդ է, որ և այլոց եւս գայթակղութիւն ու շար օրինակ է :

Տեսչութիւնը արձակուող աշակերտաց, որ ըստ գպրոցական օրինի աւարտած են իրենց ուսման շրջանը, վկայագիր կը տայ. իսկ որք առանց աւարտելու որ և իցէ սնտոի պատճառներով արձակուել կը կամին նոցա վեկայական չը տար. հայցա այնպիսեաց, որք գպրոցի Տեսչութեան ՚ի գործ դրած բոլոր Հայրական, կըզայրական և բրիտանեական միջոցներն կ'արհամարհեն, որք փոխանակ անառակ որ

դւոյն պէս իրենց թերութիւնքն զգալու և յետ դառնալու, ընդհակառակն իրենց զգալու համար տրուած միջոցներն եւս կ'անարգեն և առաւել եւս կը կամակորին, որք և ամեն ազգու միջոցներն առ ոչինչ կը գրեն. արդ քանի որ Տեսչութիւնն այլոց եւս բարուց ուղղութեան պարտական է, այսպիսի պարագայից մէջ ՚ի՛նչ կարող էր առնել ՚ի խրատ և յուղղութեան ստահակին և յօրինակ այլոց :

Միօնի խմբագիրը նոյն յօդուածը հրատարակեց ոչ եթէ նոյն պատանւոյն, զոր հոգւով ջափ կը սիրէ, առաւել և սանուղղացութեան համար, այլ սրտի ցաւօք հրատարակեց, որ նոյն պատանին ուղղուի և իւր յաջորդ ուղղալ եւ բարի կեանքովը սուտ հանէ զխմբագիրն և յօդուածը, յօդուտ իւր անձին և յուրախութիւն մեղ :

Չայս եւս կամիմ ՚ի յուշ ամեղ ձեզ, ահաւաստիկ հրատարակի մէջ յանցաւոր և լուծեալ Մարիաւագ մի կայ, որուն անունը և յանցանքը չը հրատարակեցաւ Միօնի մէջ. աղէ այժմ կը տեսնէք նորա դարձը ուր հասաւ :

Ան առակ որդւոց Աւետարանական առակի խմաստը կը յուսամ թէ հասկալ յած եմք. զգայուն սիրտ կրող ու ինքնին գարձի եկող՝ իւր յանցաւոր լինելը ճանչող, խոստովանող և ամեն ապաշխարանաց իւր անձը պատրաստական դաւանող և այլ և ս ջանկանելու խոստումն աուրդ հեզ ու խոնարհ յանցաւոր մի բրիտանեական օրինաց առջեւ ներողութիւն կը գտնէ, բայց յանցանքին վերայ յամառողը դիւաց կարգը կը համարի

Հետեւեալ Մահարձանը Կ. Պոլսէն զրկուած է մեղ հրատարակելու ինդրանոց :



Մ Ա Հ Ա Ր Չ Ա Ն

ԱՌԱՔԻՆՆԻՈՅՆ ՄԱՐԻԱՄԻԿ ՕՐԻՈՐԻ Յ . ԹՈԳԱԴԼԵԱՆ

Ն Ա Խ Ա Ծ Ի Լ Ն Ծ Ա Ղ Ի Կ

ՄԵՆ . ՄԱՀՏԵՍԻ ՅԱԿՈՒԲ ԷՖԷՆՏԻԻ ԹՈԳԱԴԼԵԱՆ

ԱԶՆՈՒԱՇՈՒՔ ԲԱՐԵՊԱՇՏՕՆ ՏԱՆՆ .

ՆՈՒԷՐ ԹՈՐԻՆ ՄԵԾԱՐԱՆՕՔ

Ե Ղ Ե Ր Գ

Փթթինազարդ մինչ ծաղկէիր դու շուշան

Ի մեծ դարաստ աղեւ տոհմի Թողազլեան ,

Սարբ կրթօնի և Հայրենեաց ջերմ սիրով

Մընեկասեր քոյդ ճընողաց խընամով .

Իբրև ստասկ Ի Թուփս վարդից գայլոյլիկ ,

Վերհանէիր Ի քոյդ դաշնակ գեղեցիկ .

Ոչ ժանդ հիւսիս խամբեաց զբեզ յարմատոյ ,

Ոչ Ի բողբօջ արկ մահ գանգութ իւր հօտոյ .

Էն վաղածամ այսպէս թռեար դու յեթեր

Եւ հասեցին արտօսք աղի Ի յերկիր :

Հոյլ զուարթնոց սուրբ հրեշտակոց հակոզ պար

Նախանձեցան ընդ քո գեղգեղ գաշնահար .

Ասին ըզբեզ տանել Ի Թուփս Եզեմայ

Անդ ճըռուողել 'ւ օրհներգս հանել Ագոնայ :

Ձի չեւ գարուն երից հընգից զիւր պըսակ

Ի քո ճակատ և գեղանի Ի հասակ

Նարօս հիւսեր , և օսկեհուս կենաց սուլ ,

Ընդեղուզէր յաղամանդեաց Ի փողփող .

Չեւ փորձ պատիր և նենգ նանիր աշխարհիս

Զօրէն փշոց գրեզ հեղձոււլ ՚ի սնտիս,
 Տարան գրեզ յեթեր կապոյտ Եղիւսեայն
 Ի յարդգողն անդ ատեղոյն ՚ի շար Արձաթեայ .
 Յաւերժ սիրուն ամրիժ գու կոյս Մարիամիկ
 Թռեար ՚ի գիրկս որ շատ կուսեց անմեղիկ
 Խընամակալ ու Աստուածորդայն եղև մար .
 Խնդրէ յորդայն թեւատարած անս յամայր
 Որ ակն յերկիր անէ ՚ի կոյս իւր գրթոգ
 Մրկիթարել զքս ծընողս իրնամոտ
 Խնդրէ նա եւ եղբօր և քիցոգ արեւ շատ
 Որ քս զոսկերս լային թացին իսանդզատ .

Մեարտ .

ԺԱՄԱՆԱԿԱԳՐԱԿԱՆՔ

Ամսոյս 6 ին, տեղւոյս Կառավարից
 Յուպէ գնաց, այն տեղի հասար Գալ
 մագամ ընտրելու, և 9 ին վերագար-
 ձու :

— 8 ին, երեկոցեան ժամը 10 ին քս
 զքս հասաւ տեղւոյս դատաւոր Մու-
 համէտ Խէյրուլլահ էֆէնտին, որու՛մ
 ընդ առաջ դիմաւորելու փութացեր
 էին վանօրէից թարգմանք հանդերձ
 պահախօք (եասախճի) Կառավարու-
 թեան կողմէն Հազարապետ մի զապ-
 Թիէնտով :

— Ռամադայի Յոյնք իրենց միաբու-
 նութեան հետ հաշտուեցան :

— Բ. Գռնէն եկած հրամանին հա-
 մեմատ Կառավարութիւնը սկսաւ աշ-
 սուհետեւ Բամազանի օրերը ցերեկ
 ները տեսնել դատերը, քանցի ասկէ
 յառաջ գիշերները կը տեսնէր :

— Աշնան ամսերը թէպէտ մեր երկ-
 նից կապուտակ կամարի վերայ կը սա-
 հին, բայց քաղաքիս մէջ տակաւին
 անձրեւ չեկաւ, իսկ ջրջակայքը կը Լ-
 սեմք որ առատ անձրեւ եկած է. մինչ
 վի Երուսաղէմի արեւելեան կողմը եր-
 կու փոքր տղայք հեղեղի յորձանաց
 զոհ եղած են :

Ամսոյս 22 ին քաղաքիս Գերմանիոյ
 Կոյորութեան Հիւպատոսարանի Ա-
 լագ թարգման և քարտուղար Հայ-
 աղգի Մեծ . Պ . Արապիտն Յ . Մու-
 բատեան, Սաքսոնիայի Մեծ դքսա-
 կան սպիտակ բաղէի կարգի, ասպե-
 տական երկրորդ աստիճանի չքա-
 նչանք ընդունեց :

Յ Ա Ն Կ

Հ Ո Կ Տ Ե Մ Ի Ե Բ

Հերբումն քննատառութեան Յիկղեցական պատմու-	
թեան Հ. Մ. Վ. Մաւրառեանցի	217
Քրիստոսի ճշմարիտ աշակերտը	226
Մեր վիճակը ի՞նչ պիտի լինի	229
Առողջական . (Եարունակութիւն)	232
Այս սովորութիւն չե՞մ կարող թողուլ	235
Առ օրագիրն պատասխան	238
Մահարձան	239
ԺԱՄԱՆԱԿԱԳՐԱԿԱՆՔ	240

Բ Ա Ժ Ա Ն Ա Ռ Դ Ե Գ Ի Ո Ւ Թ Ե Ա Ն Պ Ա Յ Մ Ա Ն Ք

- Ա. Մի՞նք ամեն ամիս կը հրատարակուի 2½ երեւել քաղկեցեացի մէկուկիս ութսուտայ թղթով :
- Բ. Տարեկան գինն է երկու արծաթ ֆեճիսիլիս, հանդերձ ճամապարհի ճախրովը կանխիկ վճարելի :
- Գ. Չաա տեսարակ տունեղ ուղղող, պէտք է ամեն մէկ անարին շատ դա-հեկան վճարել :